


641
—
B-86

1937



ՃԵՄԱՐԻՏ ԽՈՀԱՐԱՐԸ

ԿԱՄ

ԽՈՀԱՆՈՑԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ



Հեղ. Մ. Վ.

1937

Տալագրութիւն Գահիրէ.

641
5-86

15 NOV 2011

ՃԵՄԱՐԻՏ ԽՈՀԱՐԱՐԸ

ԿԱՄ

ԽՈՀԱՆՈՑԻՆ ԲԱՐԵԿԱՄԸ



Հեղ. Մ. Վ.

8307
8307

1937

Տպագրութիւն Գահիրէ

20 JUN 2013

23.470
28082-57 Ա.Հ.

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ՄԵՐ ԿՈՂՄԵ


Բարեկամունիմերուս կողմէ իմծի եղած բազմաքիւ
խնդրաներուն ընդառաջ երթալով պատրաստցի ներ-
կայ ԽՈՀԱՆՈՅ Ի ԳԻՐՔԸ, որ սահմանուած է պա-
կաս մը լրացնելու:

Ներկայ հրատարակութիւնը, որ կոչուած է անհրա-
ժեշ մասը կազմելու խոհանոցին, կը պարունակէ ա-
րեւելեան եւ մասնաւորաբար հայ հաւակին համապա-
տասխանով կերակուրեներու ընտիր հաւաքածոյէ մը զատ,
եւրոպական կերակուրեներու հոյլ մը, եւ որ կոչուած է
հաւատարիմ խորհրդականն ըլլալ տանիկնոց, ինչպէս
նաև հաւարանի սեփականատերուն:

Ներկայ գիրքին պարունակած բոլոր պատրաստու-
թիւններն ալ բազմաքիւ անգամներ փորձուած ըլլալով,
անոնց յաջողութիւնը բացարձակապէս ապահովուած է,
որով մեզի ալ օգտակար գործ մը կատարած ըլլալու
գոհունակութիւնը կը պատճառէ:

Ուստի լիայոյս ենք քէ հայ ընտանիքներու կողմէ
պիտի զնահատուի մեր այս ձեռնարկը եւ ամեն խոհա-
նոց պիտի ունենայ անլի հատ մը:

Մ. Վ.




10686-57

ՃԵՄԱՐԻՏ ԽՈՀԱՐԱՐԸ

ԿԱՄ

ԽՈՀԱՆՈՅԻ ԲԱՐԵԿԱՄԸ



ՄՍԵՂԷՆՆԵՐ

Կովկի Ռոսթօ

Միսը լուսալով դրէք սանին մէջ, ինչպէս նաև
քիչ մը իւղ, աղ, պղպեղ, սոխ, սխտոր, նարինջի
կեղեւ ու քէֆնի տերեւ։ Նախ պնակով մը գոցեցէք
սանին բերանը, ապա կափարիչը ու թեթեւ կրակի
վրայ եփեցէք, մինչեւ որ միսը իր ջուրը թող տայ։
Յետոյ կրակը ուժովցուցէք, մինչեւ որ պատառաքաղը
շատ գիւրութեամբ մտնայ միսին մէջ, որ կը նշանակէ
թէ եփած է։ Ապա միսը իւղին մէջ կարմրցնելով սե-
ղան բերէք։

* * * Առէք կովու պուտին մէջի կողմէն մէկ օխա
միս, հաստ ու կարճ կտոր մը, կէս ըաթլը (72 տրամ)՝
ոչխարի դմակ։ Միսը տեղ տեղ երկայնքին ձեղքելով
երկար ու բարակ ջարդուած դմակը զետեղեցէք այդ
ձեղքերուն մէջ, հետը դնելով նաև սոխ։ ձեղքերուն
բերանը ծեփեցէք աղով ու սեւ պղպեղով և քանի մը
դգալ այրած իւղի մէջ կարմրցուցէք թեթեւ կրակի
վրայ։ յետոյ եղերքներէն քիչ քիչ տաք ջուր լեցնե-
լով ձգեցէք որ եփի։

Թուրթ կամ պէօֆթէլ տրպած

Աչխարի կողիկները (պրզօլա) կասկարայի վրայ խորովելէ վերջ սանի մը մէջ շարեցէք. գաւաթ մը քացախ, երկու գաւաթ ջուր և քիչ մը սօս (սալցա) լիցնելով թեթեւ կրակի վրայ եփեցէք:

Կովի պէօֆթէլ

Առէք կովի պէօֆթէք, իւրաքանչիւր կտորին վրայ գրէք համեմունք, սոխ, կարոս (քէրէվիզ), լուիկ, քիչ մը ոչխարի դասկ ու լու մը փաթթելով չուանով կապեցէք ու կաթսային մէջ գրէք նաև քիչ մը սոխ և կարոս, և լու մը եփելէ վերջ ջուրէն հանելով կարմրցուցէք իւղին մէջ:

Ասոր քով կրնաք դնել առանց իւղի և կաթի պատրաստուած գետնախնձորի փիւրէ:

Մքօֆաթօ

Միսը լուալէ վերջ գրէք սանին մէջ ու վրան մանրեցէք առատ սոխ: Աւելցուցէք նաև թէֆնէի տերեւ ու հարինջի կեղեւ, վրփրհմ (սէմիզ օթու), լուիկի սոս, աղ ու պղպեղ և առատ իւղ: Նախ սանին բերանը գոցեցէք պնտկ մը և ապա կափարիչը: Թեթև կրակի վրայ եփեցէք 5—6 ժամ, երբեմն միսը դարձնելով: Եթէ միսը տաք ուտել ուղէք, սոսէն մաս մը յատկացուցէք իրեն, իսկ միւս մասը որ համեղ սօս մըն է, կրնաք յատկացնել մաքարօնիի համար:

Տրպած

Առէք կրնաքի ոսկորէն զատուուած զուտ միսը, աղեցէք ու համեմեցէք համեմունքի բոլոր տեսակնե-

բով, տեղ տեղ ճեղքելով զետեղեցէք ստկուած սխտոր և նուշ: Յետոյ շղարշի մէջ փաթթելով լու մը կապեցէք ու դրէք ջուր մէջ, տեելցուցէք նաև գաւաթ մը քացախ ու եփեցէք: Լաւ մը եփելէ վերջ ջուրէն հանելով, կապուած վիճակի մէջ, դրէք ճնշիչ ծանրութեան տակ: Պաղելէն վերջ տըպգոն պատրաստ է. շերտ շերտ ջարդեցէք ու սեղան բերէք:

* * Կուրծքին կողմէն միսը առնելով տարածեցէք, աղեցէք, ապա գրէք թէֆնէի տերնւ, ստեղլին (հավուճ), աղատքեղ (մայտանօս), կարոս (քէրէվիզ), նուշ, պղպեղ, զանազան համեմունք, մասնաւորապէս դարչին: Ոլորեցէք միսը ու լու մը կապելով ձգեցէք ջուրին մէջ որ եփի: Եփելէն վերջ դրէք ճնշիչ ծանրութեան տակ: Պաղելէ յետոյ շերտ շերտ կտրեցէք ու ճաշակեցէք:

Ճլպած

Առանց իւղի միսը մէքենայէն քաշելով համեմեցէք աղով, պղպեղով ու զանազան համեմներով, ապա տարածեցէք փոքր շղարշներու վրայ, քանի հատ որ կ'ուզէք, վրան տեելցնելով նուշ, աղատքեղ և դմակի երկայն շերտեր: Ոլորելով կապեցէք ու եփեցէք ջուրին մէջ, եփելէ յետոյ շղարշներէն հանելով իւղին մէջ տապկեցէք թեթեւ կրակի վրայ ու սօս անցընելով վրան սեղան բերէք:

Լեցուած գրպանաձեւ միս

Առէք իւղոտ կամ առանց իւղի միս, գրպանաձեւ քառանկիւն մասներու բաժնելով իւրաքանչիւրին փոքր ճեղքեցէք բարակ դանակով մը ու լեցուցէք աղ, պղպեղ, համեմունք, պիխակ, աղատքեղ և բերան-

ները կարելով շղարշներու մէջ կապեցէք և ջուրինմէջ
եփեցէք։ Եփելէ յետոյ ծանրութեան տակ դրէք։ Զոր
կամ սօսով կարելի է սեղան բերել։

* * Միսը քառակուսի ձեւով ջարդելէ յետոյ բա-
րակ դանակով մը մէջտեղներէն ճեղքեցէք։ Գրպանի
ձեւ առած այս միսերուն մէջ լեցուցէք պիստոկ, քիչ
մը խաշած բրինձ, աղ ու պղպեղ և բերանները կա-
րելով ջուրին մէջ եփեցէք։ Կրնաք պէզէլիաի կամ
գետնախնձորի հետ սեղան բերել։

Կարելի է բիլաւի կամ մաքարօնիի հետ ալ բե-
րել, բայց այդ պարագային հարկ է միսը քիչ մը սօ-
սով եփել։

Փաթթուած միս

Կողին միսը (քօսթըլէթա) ոսկորներէն բոլորովին
զատելով սեղանի մը վրայ տարածեցէք ու վրան աղ,
պղպեղ, սխտոր, պիստոկ և համեմունք դնելով ոլո-
րեցէք ու դերձանով մը փաթելով իւղին մէջ կար-
մըրցուցէք։ Յետոյ սօսով եփեցէք ու դերձանները
հանելով սեղան բերէք։

Սանտուիչի կամ այնպէս ուտելու միս

Առէք քաշուած միս, մէջը աւելցուցէք ջարդը-
ւած ազատքեղ, աղ, պղպեղ, երկու զարնուած հաւ-
կիթ ու լաւ մը շաղուելէ յետոյ սեղանի մը վրայ տա-
փակցուցէք, ապա վրան ցանեցէք ջարդուած ազատ-
քեղ, սխտոր, երեք հատ կարծր խաշուած ու ման-
րուած հաւկիթ։ Յետոյ ձեռքերնիդ գինիի մէջ թաթ-
ինելով երկու ծայրերէն ոլորեցէք և կլասէ թուղթի
մէջ դնելով կապեցէք ու եռացած ջուրի մէջ ձգեցէք
մինչեւ որ եփի։ Յետոյ թուղթը հանելով իւղին մէջ
տապկեցէք կամ վրան սօս անցնելով բերէք սեղան,

ՔԷՕՖԹԷՆԵՐ

Միսէ ֆէօֆքէ

Առանց իւղի միսը քաշեցէք, ապա քիչ մը իւղ
և ազատքեղ դնելով լաւ մը շաղուեցէք ու կլորակ-
ներ շինելով իւղին մէջ կարմըրուցէք։ Յետոյ սօս
տեկլցնելով դրէք կրակին վրայ ու մէկ երկու եփ
գալէ վերջ պատրաստ է։

* * Բաթլը մը միսը (150 տրամ) երկու անգամ
մեքենայէն քաշեցէք, ապա վրան աւելցուցէք աղ,
պղպեղ, համեմունք, ազատքեղ, 3—4 հատ խաշուած
ու ճզմուած գետնախնձոր, հաւկիթ և լաւ մը շաղ-
ուեցէք, ապա ուզած ձեւերնիդ տալով ալիւրը թաթ-
ինեցէք ու թողէք։ Յետոյ նախ հաւկիթի, ապա ա-
լիւրի կամ կալէթայի փոշիի թաթինելով իւղի մէջ
տապկեցէք։ Նախընտրելի են տափակ քէօֆթէները։

Մինի ֆէօֆքէսի

Մէկ թէյի գաւաթ միսին համար երկու թէյի
գաւաթ սիմիտ (պղտիկ պուլզուր) թրջեցէք ու մէկ
կողմ դրէք։ Միսը մեքենայէն քանի մը անգամ քա-
շելէ յետոյ քիչ մը աղ ու կարմիր պղպեղ դնելով սի-
միտին հետ լաւ մը շաղուեցէք։ Ափաէն իւղուած տարածեցէք խառնուրդին կէսը, ապա լաւ մը լուաց-
ուած և մեքենայէ քաշուած փորի իւղ (իջ եալը) զա-
նեցէք վրան, ինչպէս նաև համեմունք, դարձին և
ծեծուած չոր վարդ, ու տառնց վրայ տարածեցէք
խառնուրդին մնացեալ մասը։ Յետոյ քառակուսի կամ
բակլավայի ձեւ կտրելով առատ իւղ և գուաթ մը
ջուր դրէք ու փուռը լրկեցէք։

Շիշ ֆէօֆթէսի

Առէք առանց իւղի միս, անոր մէկ երբորդին չափ ալ իւղոտ միս և իրար խառնելով երեք անգամ մեքենայով քաշեցէք։ Մէկ չափ (թէյի գտուաթ) միսին մէկ չափ պղտիկ սիմիտ (փըթփըթ), աղ, պղպեղ, չոր անանուխ (նանէ), ջարդուած սոխ խառնելով լաւ մը շաղուելով շամփուրներու վրայ անցուցէք և ածուխէ կրակի վրայ խորովեցէք։ Խակ եթէ կասկարայի վրայ եփել կ'ուզէք, նախ շամփուրներու վրայ անցուցէք, ապա հանեցէք ու դրէք կասկարային վրայ որ մէջը ծակ ըլլայ։ Եթէ խորովելէ ետք սօսով քիչ մը եփէք նոյնպէն շատ համեղ կ'ըլլայ։

Հանրմ պուտու

Առէք առանց իւղի մէկ բաթլը միս, մեքենայով քաշեցէք, վրան աւելցուցէք լաւ խաչուած երկու ափ բրինձ, մէկ հում հուկիթ, աղ, պղպեղ, համեմունք ու լաւ մը շաղուելէ յետոյ քէօֆթէներ շինելով մէջը սինօպար (լուագոյն պիստակ) գրէք ու գոցեցէք։ Նախ թաթիսեցէք հուկիթի, ապա լաւ ծեծուած կալէթայի մէջ ու տապկեցէք իւղին մէջ։

Կլորիկներ (Հալեպ ֆէօֆթէսի)

Մէկ բաթլը առանց ոսկորի միսին ջիղերը հանելով լաւ մը ծեծելէ կամ մեքենայէ քաշելէ յետոյ առէք կէս բաթլը խաչուած գետանախնձոր, ծեծեցէք և մէկ հուկիթի դեղնուցի հետ շաղուելով խառնեցէք ծեծուած միսին հետ, աւելցնելով ջարդուած աղասաքեղ, կոտեմ (թէրէօթու), աղ, պղպեղ ու թողէք երկու ժամ։ Ապա կլոր գնդիներ շինելով հուկիթի ձերմկուցին թաթիսեցէք ու իւղին մէջ տապկեցէք։

Եահնիի ֆէօֆթէ

Առէք մեքենայէն քաշուած քիչ մը ճարպ (իջ եաղի), ծեծուած ընկոյզ, աղ, սեւ պղպեղ և համեմունք ու լաւ մը իրար խառնելով մէկ կողմ դրէք։

Մէկ չափ մեքենայէն քաշուած կարմիր միսին վրայ աւելցուցէք երեք չափ մանր պուլուրը, աղ, կարմիր պղպեղ, երկու հուկիթ և քիչ մը ջուրով լաւ մը շաղուելէ յետոյ կլորիկներու վերածեցէք մէջտեղը լիցնելով նոխապէս պատրաստուած խմորէն։ Եռացած հուռու կամ միսի ջուրի մէջ մէկ երկու եփ բերէք մինչեւ որ միջուկին ճարպը հալի, որ էը նշանակէ թէ եփած է։ Յետոյ եռացած ջուրին մէջ մածուն խառնեցէք, կամաց կամաց, որպէսզի չի կտրի և վրան այրած իւղ և անանուխ անցնելով սեղան բերէք։

Միջուկով ֆէօֆթէ

Մէկ բաթլը իւղոտ միսը մէկ բաթլը սոխի հետ մեքենայէն քաշելով քիչ մը իւղի մէջ թեթև կրակի վրայ խորովել, մինչեւ որ սոխը մեսնի և վար առնելով վրան աւելցնել աղ, սեւ պղպեղ, համեմունք և ծեծուած ընկոյզ ու պղպելէն վերջ ընկ ոյզի մեծութեամբ գնդիկներու վերածել։

Առէք մէկ չափ միս և երեք չափ պղպուր, վրան կոտրեցէք երկու հուկիթ և քիչ մը ջուրով շաղուեցէք մինչեւ որ մաթրտի։ Յետոյ կտոր կտոր առնելով մէջակը դրէք նոխապէս պատրաստուած գնդիկները և կլորցնելով եռացած պարզ ջուրի մէջ քանի մը եփ բերէք, մինչեւ որ միջուկը եփի, չմոռնալով աղը։

Հաւկիրի ֆէօֆթէ

Հուկիթները պինդ խաշեցէք և կեղուեցէք։ Կարմիր միսը մեքենայէ քաշեցէք, աղ, պղպեղ, համեմեն-

Եռվ համեմեցէք և աղատքեղ ջարդելով լաւ մը շաղուեցէք։ Յետոյ խոշոր քէօֆթէներու վերածելով, հաւկիթներէն մէկ մէկ հատ անոնց մէջ զետեղեցէք։ Նախ հաւկիթի, ապա կալէթայի փոշիի մէջ թաթխելով իւղի մէջ տապկեցէք։ Պնակին մէջ աղատքեղ ջարդելով քէօֆթէները վրան լեցուցէք։ Եթէ ուզէք քիչ մը սօսով ալ կրնաք եփել։

ՔԵՊԱՊՆԵՐ ԵՒ ԱՅԼ ՄՍԵՂԷՆՆԵՐ

Մածունով ֆէպապ

Միսը կտոր կտոր կտրելով եփեցէք։ Սանի մը մէջ դմակը հալեցնելով եփած քէպապը մէջը լեցնելէ վերջ զօրաւոր կրակի վրայ եփ մը բերէք։ Շամի հացը փագլավայի ձեւ կտրելով պնակներու մէջ դրէք ու վրան ծեծուած սխտորով խառնուած առատ մածուն անցընելէ վերջ քէպապն ալ անոնց վրայ տարածեցէք ու տաք վիճուկի մէջ սեղան բերէք։

Նուռով ֆէպապ (պատէմ ֆէպապը)

Առանց իւղի կարմիր միսը մեքենային քաշելով աղ, պղպեղ, զանազան համեմունք դնելով շաղուելէ վերջ ընկոյզի մեծութեամբ կլորիկներ շինեցէք և իւրաքանչիւրին մէջտեղը մէկմէկ նուշ տեղաւորեցէք ու իւղին մէջ տապկեցէք առանց շատ կարմրցելու։ Իրեւ աղանդեր կ'ուտուի։ Խակ եթէ սեղան պիտի բերէք, հարկ է վրան սօս աւելցնել։

Քեասէ ֆէպապը

Մէկ օխա ոչխարի պուտին միսը մանր մանր ջարդեցէք, հողէ ամսոնի մը մէջ երկու սոխ մանրելով միսը վրան լեցուցէք, աղ, պղպեղ, քիչ մը չաման և գաւաթ մը Պրուշկոյի ճերմակ գինի աւելցուցէք և սանը քեասէին վրայ գոցելով դարձուցէք։

Սանին մէջ տռանց ջուր դնելու դրէք զօրուոր կրակի վրայ ու բնրանը լաւ մը ծածկեցէք, մինչեւ որ գինիով ու իր ջուրով լաւ մը եփի ու ջուրը քաշէ։ Յետոյ վար առնելով կրակէն, պնակները լեցուցէք ու սեղան բերէք։

Կանկառի ֆէպապ

Կանկառներուն կեղեւները լաւ մը մաքրեցէք մինչեւ որ միջուկը մնայի մէջ դրէք իւղ, աղ, ջուր և եփ մը հանելով կանկառները լեցուցէք մէջը։ Երբ կակուղնալ սկսին, քամեցէք ջուրը։ Նախ զարնուած հաւկիթի, ապա կալէթայի փոշիի մէջ թաթխելով իւղին մէջ տապկեցէք ու բերէք սեղան։

Խառուած միս մէլաթինով

Միսը հաւկիթի մեծութեամբ քառակուսի ջարդելով խաշեցէք։ Խրաքանչիւր անձի համար մէկ կտոր միս դրէք գաւաթին մէջ, ուր նախապէս դըրուած ըլլան քանի մը կեռոս կամ մէկ քանի կտոր խաշուած ստեղղին, գաւաթին մէջի միսը մէլաթինով լաւ մը սառեցուցէք (մէկ ու կէս թերթ մէլաթինը հալեցնել մէկ շերեփ տաք ջուրով) և դարձուցէք պնակներու մէջ ու վրան անցուցէք հանդերձանք (թէրպիյէ) ու հազարով (մառուլ) զարդարելով դրէք սեղանը։

Միսով հացի ձեւ Տալ

1 անվէլոր մէլաթին, 1 գաւաթ պաղ ջուր, 2 գաւաթ stock լաւ համեմուած, 1 սոխ՝ շերտ շերտ ջարդուած, 1 կարսոսի ծիլ, 1 լեմոնի հիւթ, 2 գաւաթ մանրուած ու խաշուած հորթի միս, խոզի երշիկ, եղոն միս կամ վառեակ, մէկ երրորդ գաւաթ դարապղպեղ (պաճ պիպէռ) շատ բարակ մանրուած և գէմառապուրի դգուլ մանրուած աղատքեղ։

ԺԵԼՄԹԻՆԸ պազ ջուրին մէջ դրէք հինգ վայրկեան, սոխը և կարոսը լեցուցէք համեմուած stockին վրայ և աւելցուցէք թրջուած ժէլմթինն ու լեմոնի հիւթը, երբ այս խառնուրդը սկսի պնդանալ, լեցուցէք վրան գարսպղպեղը, միսը և ազատքեղը, յետոյ աղիւսածեւ կաղապարի մը մէջ (ֆօրմո), որ նախապէս պէտք է թրջել պազ ջուրով, լեցուցէք ու պողեցուցէք, Պաղելէ վերջ կրնաք շերտ շերտ կտրելով սեղան բերել:

Նորբի միսի կարկանդակ

Այս եռալող գրեթէ միշտ հիւսնդներուն, ծերերուն և տղայոց յասկացուած ըլլալուն, նայեցէք որ վրան բովի այլք (épice) չի գտնուի, այսինքն համեմունք չունեն ոյ վրան: Բնարեցէք հորթի մսոտ պուտ մը, հետը եռացուցէք քանի մը թռչունքի ջարդուի, երկու սոխ, մէկ երկու ստեղլին, քանի մը շողգամ և պրաս, աղը չէք մոռնար անշուշտ: Պէտք է աւելցնել նաև տարիօք կամ սացու և լու մը եփելէ ետք լեցուցէք պնակը և դրէք սեղան:

Վիեննական վառեակ

Վառեակը կտոր կտոր իւղին մէջ սապկեցէք: Ամսնի մը մէջ երկու հաւկիթ, ապուրի մը դգուլ ձիթ և աղ ու պղպեղ դուելով լու մը զարնելէ վերջ, տապկուած կտորները նախ հաւկիթի ապա կալէթայի փոշիի մէջ թաթիսիւով իւղին մէջ կարմրցուցէք:

Առանձին պատրաստեցէք լուիկի թացան և հաւին հետ բերէք սեղան:

Հաւու միջուկ

Պէտք եղածին չսի միս, երիկամունք և թոք առնելով մանր մանր ջարդեցէք և իւղին մէջ տապկեցէք: Վրան աւելցուցէք դորջին, համեմունք, պիս

առկ կամ մնօպըր, աղ և սեւ պղպեղ, բաւարար ձուցով բրինձ ու քիչ մը ջուրով քանի մը եփ հանեցէք: Ապա այս բաղադրութիւնը հաւուն փորը լեցնելով կտրեցէք:

ԺԵԼԱՐԹԻՆ միսի ջաւրով

Մէկ օխու միսի ջուր պազ, 8—10 թերթ ժէլմթին, 3 հաւկիթ լու մը զարնուած, դրէք կրակին վրայ կէս ժամի չափ և միշտ խառնեցէք: Վար առնելէ յետոյ ֆանէլայի կտորով մը այդ ջուրը պաեցէք և ֆումաներու մէջ սառեցուցէք:

Մորբատէլ

Առէք բոլորովին կարմիր միս, քիչ մը դմակի հետ մեքմնայէն քաշեցէք (սամդի մէջ լու մը ծեծելը նախընտրելի է): Նախապէս պատրաստեցէք ստկունծ նուշ, երկայն կարուած դմակ, սխառը, համեմունք և աղեցէք: Յետոյ, միսը թաց լսթի մը վրայ տարածելով վրան աւելցուցէք միւս բաղադրութիւնը և լաթին մէկ ծայրէն բռնելով գլանածեւ դարձուցէք ու բարակ չուանով մը կապելէ: յետոյ քացախախան կամ գինիախան ջուրի մէջ լու մը եփեցէք: Եթէ ուզէք պղտիկ կտորներ ու կրնաք շինել: Սօսով աւ կարելի է եփել:

* * * Կարմիր միսը սանդի մէջ ծեծելով, աղ, հաւկիթի զեղնուց և համեմունք դնելէ վերջ շողուեցէք, ապա տարածելով մէջը զետեղեցէք սխառը, պիստակ, դմակ, փաթթեցէք, վրան հաւկիթին ծերմկուցը քսելով իւղին մէջ կտրմրցուցէք: Ապա քացախով կամ սօսով եփեցէք ու ճաշակեցէք:

Սունուգ - իրիշելիկ ֆէօֆթէսի

Մէկ օխու ծեծուած միսի համար: 100 տրամ աղ, 5 տրամ պղպեղ, 2 տրամ ծեծուած

մեխակ (գարանֆիլ), 4 տրամ քիմիոն, 10 տրամ սըխտորի ջուր, Այս բաղադրութիւնը ջուրով շաղուեցէք, 24 ժամ մնալի յետոյ 2 ապուրի դգալ չաման խառնելով կրկին շաղուեցէք և ձեռքերնուդ մէջ տափակ կտորներու վերածելով կրակի վրայ խորովեցէք:

Եթէ երշիկ շինել կ'ուզէք, վերոգրեալ խմորին մէջ 50 տրամ խաշած միսի իւզ խառնեցէք և աղիքի մէջ լեցուցէք, կարելի եղածին չափ խիտ, և շուքի մէջ կախելով չորցուցէք:

ԶՈՒԿԵՐ

Չուկի ֆէօֆթէ

Չուկին փուշերն ու վրայի թեփերը հանելով մեքենայէն քաշեցէք. մէջը սխտոր, 3—4 հաւկիթ, աղ, ու ու կարմիր պղպեղ, քիմիօն դնելով շաղուեցէք. ու քէօֆթէի պէս ձէթի մէջ տապկեցէք ու վրան սոս աւելցնելով քիչ մը եփեցէք առանց աղի:

Կամպարիի ֆէօֆթէ

Կամպարին լուսալով խաշեցէք ու մաքրելով մեքենայէն քաշեցէք քիչ մը սխտորի և աղատքեղի հետ: Գլուխ մը սոխ մանրելով իւզին մէջ թեփեւ մը կարմըրցնելով կամպարին վրան լեցուցէք, աղ, պղպեղ ու քիմիօնի հետ: Կամպարիին ջուրին մէջ քիչ մը հացի միջուկ թրջելով քամեցէք ու բոլորը միասին շաղուեցէք ու քէօֆթէի պէս ձէթի մէջ տապկեցէք:

Փուռը եփած ձուկ

Գաւաթ մը ձէթին քանի մը լեմոն քամելով լաւ մը զարկէք մինչեւ որ ճերմկնայ: Մաքրուած ու աղած ձուկերը դրէք տապակին մէջ, ձէթը վրան լեցուցէք, վրան ալ թէֆնէի տերեւներ դնելով փուռը զրկնցէք:

Պահալա ձուկ

Սխտորը մանր մանր ջարդել յետոյ ձիթափեղին մէջ քիչ մը կարմրցուցէք, սոս դրէք մէջը և բաւուկնաչափ ջուր լեցնելով ձուկը դրէք մէջը ու լեմոն քամեցէք, կարմիր պղպեղ և քիմիօն ալ դրէք, սուկայն աղ մի դնէք բնաւ, այսպէս լաւ մը եփեցէք:

Արքայաձուկ (Պառպունիա) բուղրի մէջ

Մէկ օխա արքայաձուկի համար հինգ պճեղ սխտոր սոկեցէք, լաւ մը ծեծեցէք և 80 կրամ ճերմակ գինիի հետ խառնեցէք:

Նախապէս պատրաստ ունեցէք եզերքները երկու մատի չափ բարձրացուած հաստկէկ թուղթէ ափսէ մը, որուն մէջը ձէթով պիտի իւղուցէք, մաքրուած ձուկերը անոր մէջ շարելէ յետոյ սխտորով գինին վրան լեցուցէք:

Զատ ամանի մը մէջ քիչ մը լոլիկ (տոմաթէս) եփեցէք, մինչեւ որ թանձրանայ, վար առէք պաղեցուցէք և բարակ մը ձուկերուն վրայ քսեցէք, սոսոր վրայ դրէք աղատքեղ, կարագ և պաքսիմաթի փոշի, այդ թուղթով միասին ափսէի մը մէջ դրէք ու մեղմ փուռի մէջ կամ թեթեւ կրակի վրայ եփեցէք:

FRUTURE DE GOJONS

Չուկերը մաքրեցէք, աղեցէք, լաթով մը չորցուցէք ու քանի մը վայրկեան ձզեցէք թարմ կաթին մէջ, հանեցէք, ալիւրի մէջ թաթիսեցէք ու չորս վայրկեանի չափ կարմրցուցէք իւզին մէջ, անձեռոցի վրայ ցամքեցնելէ վերջ շարեցէք կերակուրի ամանին մէջ, ուր դրուած ըլլայ պուաստն (ըմպելի, սովորաբար գինիի մէջ կը դրուի) վրան անցուցէք տապկուած աղատքեղ և ջարդուած լեմոն ու բերէք սեղոն:

FURBOT REGENCE

Պատրաստեցէք կարմ պուլում մը մէկ շիշ ճերմակ գինիով, աղ ու պղպեղ ընկել պինջ մէջը դրէք սոխ



= 18 =

կլոր կտրուած, ստեղղին, քանի մը պճեղ սխոսոր, մէկ կտմ երկու տերեւ սաթենթի, մէկ ճիւղ ծոթրին։ Ասոնք ամէնքը մէկ կէս ժամի չտի եփեցէք. վահանածուկը կամաց մը մէջը դնելով կտոկարային վրայ դրէք ու ձգեցէք քանի մը վայրկետն որ եփի, յետոյ վար առէք ու սպասեցէք մինչեւ որ գաղջ վիճակի հասնի; Պատրաստեցէք քանի մը հատ պղտիկ անգլիական գետնախնձոր, քանի մը հատ ալ լիմոնի շերտ, քանի մը ճիւղ աղատքեղ և հոլանական սոխ, դրէք կերակուրը ամանին մէջ ու ասոնք ալ վրան աւելցուցէք։

Խաշուած ձուկ

Առէք եփուելիք ձուկին համեմատ կարոս (քէրէլիզ), ստեղղին, աղատքեղ, լոլիկ (տոմաթէս), կանաչ սոխ և թրթնջուկ (գուզու գուլաղը), ամէնը մէկ լաւ մը խաշելէ վերջ քամեցէք, կանանչեղբները սանդին մէջ դրէք լաւ մը ծեծեցէք ու բարոկ քամոցով ջուրը քամեցէք։ Զուկին լեարդն ու հաւկիթները հանել և մաքրելէ վերջ շղարշի մը մէջ կապեցէք ձուկերը որպէսզի ջուրին մէջ չտորաղնին, ձգեցէք վերի զտուած ջուրին մէջ, լեարդն ու հաւկիթներն ալ, թող եփին, յետոյ ամանի մէջ քաշեցէք, շուրջը զարդարեցէք աղաւնիի հաւկիթի ձեւով կտրուած խաշուած կամ տապկուած գետնախնձորով, կտպ մըն ալ աղատքեղ դրէք ու պաղեցուցէք, բերէք սեղան։

Այս ձեւով կը պատրաստուին նուեւ հետեւեալ ձուկերը։ Գըրընկը պալըզը, լիփոզ պալըզը, մերձան պալըզը, թող պալըզը, տիւրկէր պալըզը եւայլն։ Միայն գալգոն պալըզին պարզ ջուրի մէջ խոշուելու է։

Կաղապարուած կարմրախայց ձուկ

Կէս սնվէլոր մէլաթին, երկու ապուրի դդալ պազ ջուր, երկու հաւկիթի դեղնուց, մէկ թէյի դդալ ող.

մէկ թէյի դդալ մուսթարտ, մէկ ու կէս ապուրի դդալ հալած կարագ, երեք չորրորդ գաւաթ կաթ, 2 դդալ քացախ, կարմիր պղպեղ, մէկ մեծ սամ salmon կամ բունա ձուկ։ Ժէլաթինը հինգ վայրկեանի չափ պաղ ջուրին մէջ դրէք, թեթեւ մը ծեծուած հաւկիթին դեղնուցը, աղով, մուսթարտով և պղպեղով խառնեցէք, վրան աւելցուցէք կարագը, կաթը և քացախը, պուպիլ պօյլըրով մը եփեցէք, հանդարտօրէն խառնելով մինչեւ որ թանձրանայ, վրան աւելցուցէք Ժէլաթինը և նախապէս բարակ շերտերու բամբոււած սալմոնը։ Առէք կաղապարը, պաղ ջուրին մէջ խոթելով պաղեցուցէք, հանեցէք ու մէջը հազարի (մասուլ) տերեւներ շարեցէք այնպէս մը որ բոյնի ձեւ առնէ, ձուկերը շարեցէք մէջը և իր ջուրն ալ վրան լեցուցէք։

Տապկուած ուլականց (միտիա)

Պատեամէն հանոււած ու մաքրուած ուլականջները տապկելէ քառորդ ժամ առաջ մէջով գուրսով լաւ մը ալիւրի մէջ թաթիսեցէք, լաթի մը վրայ շարեցէք, տապակը դնելու միջոցին վրան քիչ մը օղի սրսկեցէք։ Առատ իւղով տապկեն մէջ քանի մը հատը մէկէն տապկեցէք։

Կարելի է հաւկիթով զարնուած ալիւրի խիւսի (մալէզ) մէջ թաթիսելով տապկել։

Ծովէն ելած բաները տապկելու տաեն փոխանակ ածուխի, միշտ փայտի կ ոտրուանք գործածեցէք, "Րպէս զի թէ ուռին և թէ մէջերնին կակուլ մնայ։"

Թացանով խեցգետին (ըսթագօդ)

Եթէ կարելի է ծովի ջուրը, եթէ ոչ աղի ջուրը եփ հանեցէք, խեցգետիները կանոկի վրայ մէջը դրէք, քառորդ ժամ վերջը հանեցէք և կասկարայով մաղմաղ կրակի վրայ դրէք։ Յետոյ վրան անցուցէք աղատքեկրակի վրայ դրէք։

զով մայօնէղ կամ թացան, որ կը պատրաստուի հետեւու կերպով:

Առէք քառասուն տրամ ձէթ և հաւկիթ, հաւկիթը կոտրեցէք ամառի մը մէջ, սուլրճի դգալ մը ձէթ դրէք ու զարնելով հալեցուցէք հետզհատէ ձէթը աւելցընելով, մինչեւ որ քառասուն տրամը լրանայ, աղեցէք, պղպեղեցէք և ամէն մէկ ութը դգալ հաւկթախոսն ձէթին մէկ դգալ քացախ դրէք:

ԱՊՈՒՐՆԵՐ

Խմբիկով եւ կամպարիով ապուր

Կարմիր սսպը ապուրի պէս եփեցէք, մէջը իմրիկ դրէք ու դարձեալ եփեցէք, նախապէս խաշուած կամպարիները մէջը ձգեցէք, քանի մը եփ ալ բերէք, իջեցուցէք: Պատրաստ է:

Բուսարան «խուտար չորպասր»

Առէք թարմ սոխ, սխոռո, աղատգեղ, ստեղղին, կարսի տերեւը և արմատը, կաղամբի տերեւ մը, քիչ մը դեսնախնձոր և քիչ մըն ալ սոսպ ու լաւ մը եփեցէք, եթէ կ'ուզէք դրէք նստեւ քիչ մը կարագ, հաւկիթ և ուեէ ալիւրեղէն, անա կ'ունենառք շատ սնընդարար և հոտաւէտ հեղուկ մը, սքանչելի ապուր:

Կլորակի ապուր

Կարմիր միոը քաշելով աղեցէք, պղպեղեցէք, քիչ մը տլիւր աւելցնելով լաւ մը շալուեցէք, յետոյ ձեռքերնիւ ալիւրին թաթխելով շալուուած այդ միսէն ափերնուող մէջ կլորիկներ շինեցէք ու իւղին մէջ խորովեցէք: Եփած բրինձէ ապուրը կրակին վրայէն վար տանելու պահուն կլորիկները մէջը թափեցէք և վրան անցուցէք հաւկիթէ և լիմոնէ պատրաստուած թէրպիյէ:

Ալիւրէ ապուր

Առէք 20 տրամ ալիւր, քիչ մը շաքար ցանեցէք վրան, 250 տրամ կաթով խառնելով եփեցէք: Եթէ շատ թանձր ըլլայ քիչ մը կաթ եւս աւելցուցէք:

Նագանակի ապուր

60 հատ շագանակ մաքրեցէք և 300 տրամ պարզ ջուրով խաշեցէք, պարզուաէ (քեավկիր) անցուցէք, յետոյ մէկ ու կէս օխա միսի ջուրով եռացուցէք, վրան անցուցէք իւղի մէջ խորովուած հաց:

Մաքարօնիկ ապուր

Մաքարօնին պղտիկ կտորներու վերածելով ջուրի մէջ խաշեցէք, ջուրը լաւ մը քամեցէք, ապս 380 կրամ միսի ջուրով եփեցէք ու վրան ջարդուած պանիր ցանեցէք: Պատրաստ է:

ԲԼԱՔԻՆԵՐ

Ուլականջի բլաֆի լոլիկով

Առէք տփսէ մը, յատակը ծածկելու չափ փոեցէք պաքսիմաթի փոշի, անոր վրայ առաջին շարքը ըլլուով կլոր կլոր ու բարակ կտրուած լոլիկներ շարեցէք, ասոնց իւրաքանչիւրին վրայ դրէք բացուած մէկ մէկ ուլականջ, ասոնց վրայ աւելցուցէք ծեծուած սխոռո, աղատգեղ, լոլիկի ջուր, նոյն ձեւով երկրորդ շարք մըն ալ աւելցնելէ յետոյ վրան լեցուցէք ձիթախւլ, ամենէն վրան դարձեալ պաքսիմաթի փոշի (կաւէթա) ցանելով թեթեւ կրակի վրայ լաւ մը եփեցէք:

Միսիայի բլաֆի

Քիչ մը ձէթին մէջ բարակ կտրուած ստեղղինը կարմրցուցէք, քիչ մըն ալ կարս դրէք, այն ալ թող կարմրի, ասոնց վրայ աւելցուցէք բարակ մանրուած

ափ մը ազատքեղ և քանի մը կտոր սխտոր, միտիայէն ելած ջուրը տառը վրայ լեցուցէք, եթէ քիչ է, քանի մը շերեփ պարզ ջուր տւելցուցէք, միտիան մէջը դրէք թող եփի, խաշոծ գետնախնձորով քիչ մը ալիւր ճզմնցէք, բլաքիին ջուրով քիչ մը զարկէք ու մէջը լեցուցէք, կրակին վրայէն վերցնելու ատեն վրան լիմոն անցուցէք:

Լուբիայի բլաֆի

Կէս օխո լուբիան գաղջ ջուրով լուսլով, գաղջ ջուրի մէջ կէս մը եփել պզտիկ գլուխ մը սոխ ջարդելով մէջը: Յետոյ երկու խոշոր գլուխ սխտոր ստը-կելով պձեղները կէսի վերածել, նոյնպէս աւելցնել կարոս, ազատքեղ, ստեղին, մէկ խոշոր գետնա-խնձոր և կրկին եփել: Երբ բանջարեղէնները եփած են աւելցնել հարիւր տրամ ձիթափւղ, աղ և երկու խոշոր լուիիկի ջուր և թողուլ որ թեթեւ կրակի վրայ ջուրը քաշէ ու միայն մնայ իւղը որ կը նշանակէ թէ պատրաստ է: Աւտելու ատեն վրան լիմոն քամեցէք:

Չուկի բլաֆի

Սովորական վլաքիի պէս պէտք է եփել, միայն սոսին մէջ քիչ մը ալիւր դրէք ու միասին եփեցէք, որպէս զի թանձրանայ: Աղ, պղպեղ, լուիկ, սխտոր, ազատքեղ, ձէթ, կոտեմ (թէրէ օթու), լիմոն, թէքնէի տերեւ դրէք մէջը և զրկեցէք փուռը:

Գետնախնձորի բլաֆի

Լու մանրուած միսը իւղին մէջ կարմրցուցէք, ստկուած և կլոր կլոր կտրուած գետնախնձորն ալ միասին կարմրցուցէք, աղ, պղպեղ, լուիկ, համեմունք դրէք մէջը, երկու եփ բերելէ վերջ դրէք սեղան: Միասին եթէ քիչ մըն ալ սոխ կարմրցնէք լաւագոյն է:

Լուբիայի եամնի

Կէս օխո լուբիան գաղջ ջուրով եփել: Նախա-պէս ջարդել եօթը խոչոր սոխ և հարիւր տրամ ձի-թափով լու մը կարմրցնել, մէջը աւելցնելով 2—3 խոչոր լուիկի ջուր: Երբ լուբիան բաւական մը եփած է, սոխը մէջը լեցնելով թեթեւ կրակի վրայ լու մը եփել մինչեւ որ ջուրը լու մը քաշէ և միայն իւղը մնայ: Կարելի է կարմիր պղպեղ ալ աւելցնել, որ աւելի համով կ'ըւլայ:

ՕՄ ԼԷՇՆԵՐ

Հաւկիթի օմլէր

Իւրաքանչիւր հաւկիթէն երկու օմլէթ ընելով տապակէն հանեցէք, ինը շերեփ միսի ջուրով քիչ մը եռացուցէք, վրան ազատքեղ ցանելով վար առէք:

Բանջարեղինի օմլէր

Բանջարեղինները լու մը խաշելով քամեցէք, յե-տոյ մանր ջարդուած սոխ լեցնելով վրան, տապակին մէջ իւլով դարձուցէք ու քաշեցէք պնակին մէջ: 5—6 հաւկիթ, բաւարար չափով աղ և ալիւրով զար-կէք, տար կէսը օմլէթ շինեցէք ու պնակին մէջի քիչ տապակուած բանջարեղնը տար վրայ լու մը տեղա-ւորեցէք ու կարմրցուցէք, յետոյ տապակին վրայ կա-փարիչ մը դնելով, տապակը դարձուցէք, տապակին մէջ քիչ մը իւղ դնելով, զարնուած հաւկիթին միւս մասը լեցուցէք մէջը ու օմլէթ շինեցէք, յետոյ կա-փարիչին մէջինը տապակին վրայ դարձուցէք: Ահա-ւասիկ պատրաստ է բանջարեղինի օմլէթը:

Գետնախնձորի օմլէր

Բաւական խոչորկէկ երկու գետնախնձոր խաշե-ցէք, մէքենայով քաշեցէք, 6 հատ հաւկիթ կարմրեցէք

վրան, աւելցուցէք նաև քիչ մը պանիր, ազատքեղ, աղեցէք, պղպղեցէք ու ամէնը մէկանց լու մը զարկէք, իւղ դրէք տապակին մէջ ու լու մը այրեցէք, պատրաստածնիդ թափեցէք մէջը, միշտ շարժելով կրակին վրայ բռնեցէք եղերքները, եփելէ վերջ երեքի ծալլեցէք, պնակը տապակին վրան դնելով անմիջապէս դարձուցէք: Սեղան դրուելու համար պատրաստ է:

Սմբուկէ օմլէք

Սմբուկը կրակին վրայ կարմրցնելէ վերջ կեղեւը հանեցէք, ծեծեցէք, աղ, պղպեղ, ազատքեղ, հաւկիթ և ալիւր դնելէ յետոյ լու մը շաղուեցէք, յետոյ տապակին մէջ իւղը լեցնելով դրէք կրակին վրայ, այրելու վիճակին հասածին պէս, պատրաստածնուդ դդալ դդալ իւղին մէջ դրէք ու կարմրցուցէք:

Դդումէ օմլէք

Դդումները ամբողջական խաշելէ յետոյ, պարզուտէ անցուցէք, քամեցէք և սմբուկէ օմլէթին յար և նման պատրաստեցէք:

Ծաղկակաղամբի (կառնապիր) օմլէք

Ծաղկակաղամբը խաշեցէք ու քամեցէք, պատառաքաղով մը լու մը զարկէք, աղ ու պղպեղելէ յետոյ վրան հաւկիթ կոտրեցէք ու դարձեալ զարկէք լու մը և իւղին մէջ տապկեցէք երկու կողմն ալ և դրէք սեղան:

ՄԱՅՈՆԷՉՆԵՐ

Ազատեղով մայոնէկ

Ազատքը հալելու չափ ծեծեցէք, աղ, պղպեղ, քանի մը դգալ ձէթ և երկու երեք լեմոնի ջուր իրար խառնեցէք, դգալով կամաց կամաց խառնեցէք ու պաղ միսի հետ սեղան բերէք:

Մայոնէկ

Երկու հաւկիթի գեղնուցը ամանի մը մէջ դրէք, կաթիլ կաթիլ ձէթ աւելցնելով խառնեցէք փայտէ դգալով, աղ և լեմոնի ջուրը եւս կաթիլ կաթիլ աւելցուցէք վրան, մէկ կողմէն խառնելով մինչեւ որ թանձր խմորի վերածուի ու տապկուած ձուկի հետ սեղան բերէք:

* * Մէկ ջուրի գաւաթէն քիչ պակաս ձէթ, երեք հաւկիթ, մէկ ու կէս լեմոն, մէկ անուշի դգալ մուսթար, ամէնը մէկ իրար խառնելով զարկէք հինգ վայրկեանի չափ, յետոյ թեթեւ կրակի վրայ եփեցէք մինչեւ թանձրանայ: Ահաւասիկ մայոնէզը:

Հաւով մայոնէկ

Հաւով եփեցէք, մորթը վրայէն հանելով, միսերը մանր մանր ջարդեցէք: Առէք գետնախնձոր և ստեպղին, տառնք ալ խաշելէ յետոյ գնդիկ գնդիկ կարեցէք, տոէք նաև եւրոպական թուրչի, ամէնը մէկ իրար խառնեցէք, աղեցէք ու պղպեղեցէք: Մայոնէզը պատրաստեցէք լեմոնով ու մուսթարանով, կէսը խառնեցէք վերի պատրաստուածին մէջ, կէսն ալ վրան տարածեցէք:

ՓԻԼԱԿՆԵՐ

Պարսկական փիլաւ

Բրինձը մաքրեցէք, լուացէք ու քամեցէք, ստնին մէջտեղը լեցուցէք, բուրդի ձեւով, մէջտեղը փայտէ դգալ մը խօթեցէք, եթէ կայ, միսի կամ հաւկիթ ջուր, իսկ եթէ չկայ, պարզ ջուր նախապէս եփ հառնեցէք և սանին մէկ քովին կամաց կամաց լեցուցէք: առանց մէջի բրինձը տակնուվրայ ընելու, երբ մէջտեղի փայտէ դգալը ծուկ սկսի, ջուրը բուրար է, այս է ջուրին չափը: Կրնաք մէկ շերեփ բրինձին երկու

շերեփի ջուր դնել, ջուրի չափ մը՝ ալ այս է։ Սանին
բերանը գոցեցէք և չափաւոր կրակի վրայ դրէք մին-
չեւ որ կէս եփ ըլլայ, յետոյ կրակը զօրացուցէք,
եփելէն վերջ վրան անցուցէք այրուած իւղը, սանին
բերանը քթանէ լաթ մը ծածկեցէք ու ապա կափա-
րիչը դրէք վրան, սպասեցէք ութը վայրկեանի չափ,
յետոյ դգալին կոթով սանին մէկ եզերքէն դէպի կեղ-
րոն երեք անգամ խառնեցէք, նորէն գոցեցէք բերա-
նը, 3—4 վայրկեան վերջ մաղ դգալով (քեավկիր)
աղէկ մը խառնելով հատիկ հատիկ ըրէք։

Պալկարական վիլաւ

Գառնուկին լեարդը լու մը մանրեցէք, ասոր
մէկ չորրորդ ծանրութեամբ բրինձ լուացէք, շատ
բարակ մանրուած սոխ, կոտեմ, սամիթ, աղ, պղպեղ
իրար խառնեցէք, առէք գառնուկին կողիներուն
վրայի պարապ միսը և մէջը լեցուցէք այս խմորը,
վրան աւելցուցէք քիչ մը իւղ և ջուր, չորս կողմը
բարակ դերձանով կարեցէք և զրկեցէք փուռը։

Բրինձէ վիլաւ

Առէք հինգ շերեփ բրինձ, մաքրեցէք, լուացէք,
պարզուաով քամեցէք, մէկ կողմ դրէք երկու ժամի
չափ թող մնայ։ Առէք տասներկու շերեփ ջուր, եռա-
ցուցէք ու մէկ կողմ դրէք, առէք վեց ապուրի դգալ
իւղ և այրուծին պէս մէջը լեցուցէք մէկ շերեփ շէ-
րիէ, խորովեցէք մինչեւ կարմրի, յետոյ պատրաս-
տուած բրինձը լեցուցէք իւղին մէջ, քիչ մը խո-
րովեցէք շէրիէյին հետ, տասնց վրայ լեցուցէք եռա-
ցած ջուրը ազուրը մը թող եփի, մինչեւ որ ծակ ծակ
ըլլայ և ահա պատրաստ է փիլաւը։ Որպէս զի սանին
տակը չբանէ, կրակին վրայ թուղթ մը դրէք։

* * * Լոլիկով փիլաւն ալ նոյն ձեւով կ'ըլլայ, փո-
խանակ շէրիէյ դնելու, լոլիկին ջուրը միայն առէք
ու խառնեցէք փիլաւին ջուրին մէջ։

ՍՕՍԵՐ

Ազատեղի սոս

Խաւած ուղեղի, խաւած միսի եւալնի համար

Կէս ըսթլը լիգէոն, կէս ըսթլը կաթ, մէկ ապու-
րի դգալ մանրուած ազատքեղ, աղ և պղպեղ, կարագ,
ալիւր, կարագ իւղը հալեցուցէք, ալիւրը քիչ քիչ
վրան աւելցուցէք, քանի մը վայրկեան թող եփի,
յետոյ լիգէոնն ու կաթը աւելցուցէք վրան, թող եփ
ելլէ, համեմեցէք, ազատքեղը վրան աւելցուցէք միշտ
խառնելով, յետոյ վար առէք։

Ազատքեղը երբ եփի, իր կանանչ գոյնը կը կոր-
ուցնցնէ։

Կարմիր սոս

Մէկ ապուրի դգալ կարագ իւղին մէջ երկու
ապուրի դգալ ալիւր խորովեցէք, մինչեւ վարդի գոյն
առնէ, մէջը աւելցուցէք երեք շերեփ միսի ջուր և
մէկ շերեփ լոլիկի ջուր և լու մը եռացուցէք։ Եթէ
ալիւրը կունտ կունտ ըլլայ պարզուած անցուցէք։

Ալիւրով սոս

180 տրամ կարագը հալեցուցէք ու վար առէք,
վրան ալիւր աւելցուցէք ու խառնեցէք միշտ, մինչեւ
որ թանձրանայ, կրկին կրակին վրայ դրէք մինչեւ
անուշ վարդագոյն վիճակ մը ստանալը և վար առէք։

Պալ սոս

Երկու կարծր խաչած հաւկիթի դեղնուց, քիչ մը
հացի փոր (օթեկ ըլլայ), երկու դգալ քօրարի, մէկ
շատ փաքը վարունդ տասնց վրայ աւելցուցէք 1—2
սարտէլո, սանդի մէջ լու մը ծեծեցէք, քիչ մը ձէթ
և քիչ մը քացախ ալ դրէք մէջը և կերցուցէք, մինչեւ
որ որոշ թանձրութեան մը համի։ Ահա պալ սօսը։

Ջէրովլ սու

Ամանի մը մէջ դրէք երեք հատ լեմոնի ջուր,
աղ, պղպեղ, մանրուած աղաստքեղ և ձէթ, ամէնը մէկ
խառնեցէք: Կրնաք անցընել ձուկի կամ որսի միսի
կասկարաներուն վրայ:

Ստեպիին-ազատեղով սու

Vegetables բուսական տաք բանջարեղեն

Երկու րաթլը թարմ ստեպղին, կէս լեմոնի ջուր,
մէկ ապուրի դգալ իւղ, մանրուած աղաստքեղ, աղ և
պղպեղ: Լուացէք, մաքրեցէք ստեպղինը ու դրէք
եփող ջուրին մէջ, թեթեւ աղով մօտաւորապէս 15
վայրկեան թող եփի մինչեւ կափուղնայ, վար առնեւ
լով ջուրը քամիցէք, վրան աւելցուցէք իւղը կամ
հալած կարագը, աղաստքեղը, լեմոնի ջուրը, աղեցէք
ու պղպեղեցէք, կրկին դրէք կրակին վրայ, քանի մը
վայրկեան եփելէ վերջ բերէք սեղան:

Սու

Քիչ մը կարագ, երկայնքին կարուած ստեպղին,
3—4 սոխ, 2 թէփսէի տերեւ, քիչ մը քէքիկ, խորո-
վեցէք, վրան աւելցուցէք 2 թէյի դգալ միսի ջուր,
աղեցէք պղպեղեցէք, քառորդ ժամ եփեցէք, յետոյ
պարզուաէ անցուցէք:

* * 15 տրամ կարագ, 15 տրամ ալիւր, 2 շերեփ
միսի ջուր իրար խառնեցէք, դրէք կրակին վրայ,
թող եփի մինչեւ որ կէսը մնայ:

Սու կրիպիս (ձուկի համար)

Ամանի մը մէջ դրէք երկու հատ կարծր խաշած
հաւկիթի դեղնուց, վշրեցէք, աղեցէք, պղպեղեցէք և
պղտիկ դգալ մըն ալ մանանեխի փոշի (մուսթարտ)
աւելցուցէք, երկու տէսիլիդր ձէթ և կէս դգալ քա-

յուին ալ դրէք վրան ու լաւ մը խառնեցէք: Այս
խառնուրդին վրան ալ աւելցուցէք մէկ դգալ քափօր,
մէկ դգալ վարունգ մանրուած, մէկ դգալ բողկ տաշ-
ուած (ունտէ եղած): Ամենէն վերջ ասոնց վրայ աւել-
ցուցէք հաւկիթին ճերմկուցները մանր ջարդուած:

Սու վառեակի, աղաւնիի եւայլնի համար

Կէս րաթլը կաթ, մէկ ապուրի դգալ սէր, երկու
դգալ թարմ և լու շաղուուած հացի միջուկ, կէս
դգալ կարագ, մէկ ստկուած սոխ, մէկ մեխակ (քա-
րանֆիլ) ծեծուած: Կաթը, սոխը և մեխակը, պղտիկ
կաթսայի մը մէջ դնելով եփ հանեցէք, աւելցուցէք
հացին միջուկը, քանն վայրկեանի չափ կամաց կամաց
թող եփի, երբեմն խառնեցէք, սոխը մէջէն հանեցէք
և աղ ու պղպեղը դրէք բաւարար չափով, յետոյ կա-
րագի և սէրի մէջ թաթխելով բերէք սեղան:

Սու կարօսի (Ռէրէվիի)

Համեմունի խաւուած մսեղիներու համար

Քառորդ րաթլը (white stock) բանջարեղինի ջուր,
կէս րաթլը կաթ, երկու ապուրի դգալ սէր, մէկ ու
կէս ապուրի դգալ կարագ, մէկ ու կէս ապուրի դգալ
ալիւր, երկու հատ կարսոսի ցօղուն (գաւաղանիկ),
հնդկընկոյզի տաշուկ քիչ մը (եթէ գանուի), աղ և
պղպեղ, լուացէք կարսուր, մանրեցէք, պաղ ջուրը
լիցուցէք և եփեցէք: Առէք բանջարեղինի ջուրը և
կեղեւը, դրէք կաթսայի մը մէջ, վրան աւելցուցէք
կարսուր, մօտաւորապէս ժամ մը եփեցէք, մինչեւ որ
կակուզնայ, յետոյ բարակ մաղէ անցուցէք, ալիւրը
մէջը խառնեցէք, հինգ վայրկեան եփեցէք, յետոյ
վրան աւելցուցէք կաթը ու քէրէվիզի բիւրէն, խառ-
նեցէք, մինչեւ որ վեր ելլէ, աղեցէք ու պղպեղեցէք,
յետոյ վար առնելով սէրին մէջ դրէք ու գործածեցէք:

Հացի միջուկով սօս

Հացին միջուկը քանի մը ժամ թրջած թողուցէք, յետոյ քոմեցէք, լու մը ճզմեցէք մաղէ անցուցէք, վրան աւելցուցէք քացախ, ծեծուած սխառը, ձէթ, լեմոն, տղ, պղպեղ և լու մը զարկէք

Սատանայի սօս

Վեց գլուխ սոխը մանր ջարդեցէք, սանի մը մէջ դրէք, վրան լիցուցէք գաւաթ մը աղէկ քացախ, մէկ երկու պմեղ սխառը, երկու թէփնէյի տերեւ, եռացուցէք մինչեւ որ քացախը կէս մնայ, քիչ մը միսի ջուր տւելցուցէք վրան, իջեցնելու ժամանակ կարմիր պղպեղ և մէկ ապուրի դգալ ձիթախեղ դրէք մէջը:

Սօս հաւկիթի

Քառորդ բաթլը հալած կարագ, մէկ թէյի դգալ լեմոնի ջուր, երկու կարծր խաշուած հաւկիթ, տղ և պղպեղ:

Բաւական կարծրութեամբ խաշելէ վերջ հաւկիթները, կէս ժամի չափ ջուրին մէջ ճզմեցէք, ստկեցէք, ճերմկուցը լու մը մաքրեցէք, իսկ դեղինը մետաղեայ մաղէ անցուցէք, իւղը հալեցնելով մէջը խառնեցէք հաւկիթին ճերմկուցը, լեմոնին ջուրը. աղ ու պղպեղը,

Սօսը սովորաբար խաշուած ձուկին վրայ կը թափեն, իսկ մազոււած դեղնուցն ու իբր զարդ, վրան կը ցանեն: Իսկ եթէ ձուկին ոչ թէ վրան այլ քովլը դնել հարկ ըլլայ, այն ատեն դեղինն ու ճերմակը միասին կը դնեն:

Սօս հալած խւղով

Կէս բաթլը տաք ջուր, քառորդ ապուրի դգալ իւղ, մէկ ապուրի դգալ կարագ, մէկ ապուրի դգալ ալիւր, մէկ ապուրի դգալ լեմոնի ջուր, մէկ թէյի դգալ ֆրանսական մուսաթարտ, մէկ թէյի դգալ անդլիսկան մուսաթարտ:

Նախապէս ալիւրը քիչ մը պաղ ջուրի մէջ կամաց կամոց խառնեցէք, յետոյ տաք ջուրը տւելցուցէք, միշտ խառնելով, ապա տապակին մէջ դրէք, իւղը դրէք մէջը, քիչ կրակի վրայ տասը վայրկեանի չափ եփեցէք, աղեցէք, պղպեղեցէք, կարմիրին մէջ դնելով հրամցուցէք:

* * * Կէս բաթլը ջուր, մէկ ապուրի դգալ կարագ, քառորդ ապուրի դգալ ալիւր, աղ և պղպեղ:

Տապակին մէջ հալեցուցէք կարմիրը, ալիւրը մէջը խառնեցէք, քանի մը վայրկեան թող հիփի, ջուրը տւելցունելով վրան ճզմեցէք մինչեւ որ բաղադրութիւնը լու մը իրար խառնուի, աղեցէք ու պղպեղեցէք, համեմեցէք ու գործածեցէք:

Ի պահանջել հարկին ասիկա կրնայ գործածուիլ հանեւ ձուկի և բանջարեղէններու հետ:

Շագանակագոյն ֆլըքլը սօս

Չորս ապուրի դգալ կարագ կամ իւղ, 1 ապուրի դգալ շատ մանր ջարդուած ապատքեղ, երկու ապուրի դգալ քացախ, աղ ու պղպեղ:

Կարմիր կամ իւղը այրեցէք, վրան լիցուցէք ապատքեղը, քացախը, աղը ու պղպեղը, վրանի մը վայրկեան եւս կրակին վրայ ճզելէ վերջ, վար առէք ու գործածեցէք:

Սօս մուսաթարտ

Կէս բաթլը ջուր, երկու ապուրի դգալ սէր, մէկ ապուրի դգալ կարագ, մէկ ապուրի դգալ ալիւր, մէկ ապուրի դգալ լեմոնի ջուր, մէկ թէյի դգալ ֆրանսական մուսաթարտ, մէկ թէյի դգալ անդլիսկան մուսաթարտ:

Պղտիկ կաթասայի մը մէջ կարմիրը հալեցուցէք, ալիւրը կամաց կամոց իւսոն եցէք մէջը, վրանի մը

վայրկեան թող եփի, յետոյ աւելցուցէք ջուրը ու
խառնեցէք, թող եփի ու թանձրանայ, Մուսթարտը
ու լեմոնը կամաց կամաց ու լու մը իրար խառնեցէք
և աւելցուցէք ալիւրին մէջ, դրէք կրակին վրայ,
միմիան եփ մը բերէք, պղեցէք, պղպեղեցէք, համե-
մեցէք, վար առէք:

Սու մայօնէզ

Պաղ եւ տաք կերակութերու համար

Երկու հաւկիթի դեղնուց, մէկ թէյի դգալ ֆրան-
սական մուսթարտ, մէկ ապուրի դգալ քացախ, մէկ
բաթլը չափ լաւողոյն ձիթափալ, մէկ ապուրի դգալ
սէր, աղ ու պղպեղ:

Հաւկիթին դեղնուցները ամանի մը մէջ դնելով
փայտէ դգալով մը զարկէք, աւելցուցէք վրան մուս-
թարտը, աղը և պղպեղը, զարնելը շարունակելով կա-
թիւ կաթիւ աւելցուցէք ձիթափալն ու քացախը:
Բաղադրութիւնը բուռուխան թանձր պիտի ըլլայ, ապա
աւելցուցէք սէրը, եթէ շատ թանձր գտնէք, կրնաք
քիչ մը պաղ ջուր աւելցնել վրան:

Տաք եղանակին մայօնէզի սօսը սառնարան դրէք
որ սառած մնայ:

Սոխի սու

Կէս ըաթլը կաթ, երկու ապուրի դգալ սէր, մէկ
ապուրի դգալ կարստ, քառորդ ապուրի դգալ ալիւր,
երկու սոխի չափաւոր մեծութեամբ, աղ և պղպեղ:

Ստկեցէք սոխերը, պաղ ջուր լիցուած կաթսային
մէջ դրէք, կէս թէյի դգալ աղ և ձգեցէք որ եփի,
մօտաւորապէս մէկ ժամ. վար առէք ու ջուրը քա-
մեցէք և զանոնք մանրեցէք գանակով, իւղը զատ
ամանի մը մէջ հալեցնելով, ալիւրը հետզհետէ վրան
աւելցուցէք, խառնեցէք: Բանի մը վայրկեանէն կա-

թը աւելցուցէք, քանի մը վայրկեանէն ալ մանրուած
սոխը աւելցուցէք վրան, աղեցէք, պղպեղեցէք, քանի
մը վայրկեան ալ այսպէս խառնելէ վերջ, աէրին մէջ
դրէք և հրամցուցէք:

Սու մայօնէզի (դարձեալ)

Զորս հաւկիթի դեղնուց, երկու թէյի դգալ աղ
և պղպեղ, մէկ դգալ մուսթարտ փոշի, կէս դգալ
ձերմակ պղպեղը, 12 ապուրի դգալ ձիթափալ և լէմոնի
հիւթ:

Հաւկիթի դեղնուցները դրէք ամանի մը մէջ ու
փայտէ դգալով զարկէք, աւելցուցէք մուսթարտը և
ձերմակ պղպեղը, միշտ զարնելով աւելցուցէք ձիթա-
փալը քիչ քիչ, պերջը լէմոնը:

Սու պարաւ

Խաւած ձուկի եւ բանջարեղենի համար
երեքուկէս տէսիլիդր աղով եփ ջուրին մէջ դրէք
25 կրամ կարագ և 25 կրամ ալիւր ու զարկէք, դգալ
մը ջուրին մէջ ծեծուած երկու հաւկիթ եւս աւելցու-
ցէք ու նորէն զարկէք, թող քիչ մը եփի, յետոյ կրա-
կին վրայէն վար առնելով վրան աւելցուցէք 150
կրամ թարմ կարագ:

Հոլանտական սու

Դգալ մը կարագով դգալ մը ալիւր խորիսին ընե-
լէ վերջ, քիչ մը միսի ջուր խառնելով թէյիւ կրա-
կի վրայ եփեցէք և մէջը երկու հաւկիթի դեղնուց
զարնելով պաղ միսի կամ ձուկի հետ սեղան բերէք:

ՍԱԼԱՏՆԵՐ

Բանջարեղենի սալաս

1 բաքէթ «Ռուայեալ ֆախիթ մէլլաթին» սիթթոօն» ը
մէկ ու կէս գաւաթ եռացած միսի ջուրի մէջ հալե-
ցէք գաւաթ եռացած միսի ջուրի մէջ հալե-

Անցէք և պարզուտէ անցուցէք, յետոյ աւելցուցէք քառորդ գաւաթ քացախ, մէկ թէյի դգալ սոխի ջուր, աղ, պղպեղ, քիչ մըն ալ «փափոխք» (չոր պղպեղ), և լաւ մը եփեցէք մինչեւ որ թանձրանալ սկսի, այն ատեն աւելցուցէք սալատի վերսպերեալ բանջարեցններ և եփ մը գալէ վերջ կաղապարներու մէջ լեցնելով սառեցուցէք։ Այս չափը 6 հոդիի համար է։

Սալատ բէրթէխիօն

Մէկ բաքէթ «Նոքս» փայլուն ժէլաթինը 5 վայրկեան կէս գաւաթ պաղ ջուրին մէջ թաթխելով վրան աւելցուցէք կէս գաւաթ թեթեւ քացախ, մէկ լեմոնի հիւթ, երկու գաւաթ եռացած ջուր, քիչ մը շաքար և մէկ թէյի դգալ աղ։ Երբ քիչ մը թանձրանալ սկսի աւելցուցէք մէկ գաւաթ լաւ մանրուած կաղամթ, երկու գաւաթ կարսու և քիչ մը անուշ կարմիր պղպեղ լաւ մանրուած և լեցուցէք կաղապարին (ուղած ձեւերնիդ) մէջ որ պաղի։ Միասին կրնաքալ հաղարի տերեւներ՝ մահօնէցի հանդերձանքով և կամ կանաչ կամ կարմիր պղպեղէ շինուած պատեաններով հրամցուցէք։ Այս սալատը վառեակի կամ հորթի միսի հետ շատ լաւ կը յարմարի պաղ վիճակով։

Թունա ձուկով սալատ

Կէս անվլօթ ժէլաթին, քառորդ գաւաթ պաղ ջուր, քառորդ գաւաթ կարսու, կէս կանանչ պղպեղ լաւ մանրուած, 2 ապուրի դգալ զարնուած ձիթախղ, երեք քառորդ գաւաթ խաչած սալատ, կէս թէյի դգալ աղ, կէս թէյի դգալ փափրիքա, 2 թէյի դգալ քացախ, քանի մը պղպեղի հատիկի։ Ժէլաթինը հինգ վայրկեան պաղ ջուրին մէջ զնելէ ետք եռացած սալատին վրայ լեցուցէք, երբ բարեխանուի, խաչած և կտոր կտոր եղած թունա ձուկը դրէք մէջը, վրան

աւելցուցէք վերոգրեալ բաղադրութիւնը և կաղապարներու մէջ լեցուցէք, որոնք նախապէս թրջուած ըլլան։ Հաղարի տերեւներ ամաններու մէջ բոյնի ձեւով շարեցէք. պաղած կաղապարները այս բոյններուն մէջ տեղաւորեցէք, շերտ շերտ կորեցէք, և չուրջը զարդարեցէք զանազան կանաչեղէններով։

Կանանչ լուբիայի եւ ոլոռնի սալատ

Կէսական բաթլը լուբիան և ոլոռնը (պէղէլիա) զատ զատ խաչելէ յետոյ պարզուտէ անցուցէք։ Պաղելէ վերջ լուբիան ջարդեցէք, վրան աւելցուցէք երկու պճեղ սխտոր ու պէղէլիան, քիչ մը լեմոն, աղ ու պղպեղ և դրէք սալատի տափակ պնակի մը մէջ։ Վրան զարդարեցէք պղտիկ կապոց մը կանանչ ձակընդեղով, երկու կարծր խաչած և կլոր կլոր ջարդուած աղատքեղով։

Սմբուկով սալատ խորոված միսի համար

Սմբուկը փուռին մէջ եփեցէք (քէպապ), կեղեւները մաքրելով պատուաքաղով զարկէք, սոխ, աղատքեղ, կանանչ պղպեղ մանր ջարդելով վրան աւելցուցէք, ինչպէս նաև ձէթ, լոլիկ, չոր աննուիս և պղպեղ ու խորոված միսի հետ սեղան բերէք։

Գետնախնննորի սալատ

Գետնախննորը խաչելով մեքենայէն քաշեցէք, ձէթով լաւ մը զարկէք, աղ, պղպեղ, քացախ, քիչ մը մուսթաբարտի փոշի ու մեքենայէն քաշուած աղատքեղ աւելցնելով սեղան բերէք։

* * Կէս օխա պղտիկ գետնախննորը խաչելէ ու կեղուելէ ետք շերտեցէք, 50 տրամ մանրուած խոզի ապուխտը իւղի մէջ կարմրցնելով իւղէն հանեցէք և գետնախննորին խառնեցէք։ Վրան աւելցուցէք շատ

մանր ջարդուած սոխ մը, աղ ու պղպեղ, մէկ ապուրի դգալ մայօնէզի սօս (տես մայօնէզներուն մէջ), 2 ապուրի դգալ քացախ և զգուշութեամբ խառնեցէք որպէսզի գետնախնձորները չճզմուին ու վրան ալ աղաստքեղ մանրելով բերէք սեղան :

Հազարի սալաս

Երկու հազար լուացէք, նեղ ու երկայն վիճակով սալատի ամանին մէջ կարեցէք։ Պղտիկ ամանի մը մէջ դրէք աղ, պղպեղ, քացախ և լու մը զարկէք մինչեւ որ ալը հալի և լիցուցէք հազարին վրայ ինչպէս նաև 2 ապուրի դգալ ձէթ։ Կարծր խաչած երկու հաւկիթ չորսական մասի բաժնելով շարեցէք ու վրան աւելցուցէք մանրուած աղաստքեղ։

Սոխի սալաս

Մէկ ըաթլը սոխ կեղուելով վրան ծածկելու չափ ջուրով եփեցէք ու 6—7 ժամ պաղ ջուրի մէջ թողուցէք միշտ փոխելով. յետոյ բարակ բարակ ջարդելով աղ, պղպեղ քացախ և առատ ձէթ դրէք և վրան ալ մանրուած աղաստքեղ ցանեցէք։

Խնձորի եւ վարունգի սալաս

Խոշոր վարունգ մը բարակ ու կլոր ջարդելէ յետոյ ստկել ինձոր մը և նոյնպէս ջարդելով վրան աւելցնել լեմոնի հիւթ, աղ, պղպեղ և զարնուած սէրի կամ կաթի մէջ խառնելով սեղան բերել։

Բումանական սալաս

Երկու հատ հազար, մէկ հատ մանրուած սոխ, սեղը, քացախ։

Հազարները մաքրեցէք ու ջուրը քամելէ յետոյ պղտիկ կտորներու բաժնեցէք, վրան աւելցուցէք քացախը և շատ քիչ քանակութեամբ մեղը, վրան ցանեցէք մանր ջարդուած սոխը ու բերէք սեղան։

Միջնանաչի սալաս

Մէկ անվէլօթ ժէլաթին, մէկ գաւաթ պաղ ջուր, մէկ ու կէս գաւաթ եռացող ջուր, կէս գաւաթ լեմոնի հիւթ, կէս գաւաթ չափար, երեք հատ թթու խնձոր, մէկ կարոս մանր կտրուած, կէս՝ կաղինի միջուկ։

Ժէլաթինը հինգ վայրկեան պաղ ջուրին մէջ դրէք, վերջը եռացած ջուրին մէջ լուացէք, վրան աւելցուցէք չափարը, լուծեցէք ու լեմոնի հիւթը լեցուցէք, երբ այս խառնուրդը պնդանալ սկսի, մանր ջարդուած խնձորները ու մանր ջարդուած կարոսը դրէք, ամենէն վերջ կաղինի միջուկը։ Կաղապարը նախ պաղ ջուրին մէջ թթիւնեցէք, ապա այս խառնուրդը մէջը լեցուցէք ու պաղեցուցէք։

Հաւկիթի դեկնուցով քիչ մը ձիթաիւղ լաւ մը զարկէք ու այս հանդերձանքը (թէրպիյէ) վրան անցընելէ յետոյ սալատի ամաններուն մէջ հազարի տերեւներ փոխեցէք, պատրաստուած սոխառը կաղապարէն այս ամաններուն մէջ առնելով դրէք սեղան։

Կամպարի (բարիսէս) եւ հազարի սալաս

Պնակին մէջտեղը դրէք ջուրի գաւաթ մը, պղտիկ հազար մը մաքրնելէ վերջ, չորսի բաժնելով երկայնքին, դրէք գաւաթին մէջ, վերէն վար հազարին մէջ շարքով դրէք եփուած խոչոր կամպարիներ, նոյնպէս պնակին եղերքը շարեցէք հազարի տերեւներ ու շարք մըն ալ կամպարի ու դրէք սեղան։

Շոմինի (սպաննաֆ) եւ հաւկիթի սալաս

Կէս բաթլը թարմ չոմինի տերեւ, վեց հատ մանրուած սոխ, 3—4 հատ կարծր խաչուած հաւկիթ, ձէթ, քացախ աղ ու պղպեղ։

Լուացէք չոմինը ու պանիրի քէրիչով (բէնտէ)

տաշեցէք, խառնեցէք ջարդուած սոխին հետ. քիչ մը
քացախով մէկ ապուրի դգալ ձէթը իրար խառնեցէք,
աղեցէք ու պղպեղեցէք, յետոյ լից ւցէք շոմինին ու
սոխին վրայ, դրէք սալատի ամանին մէջ, վրան
ջարդեցէք հաւկիթները ու բերէք սեղան:

Իսկ խաշուած և նոյն ձեւով պատրաստուած շո-
մինը բիւրէ ընելով կաղապարի մէջ կը դնէք, պաղե-
լէն վերջը տափակ ամանի մէջ դարձնելով վրան կը
թափէք հաւկիթի կտրուածք:

Լոլիկի սալաս

Վեց հատ կարծր և չափաւոր մեծութեամբ լոլիկ,
մէկ թէյի դգալ մանրուած աղատքեղ, երկու թէյի
դգալ ձէթ, մէկ ապուրի դգալ քացախ, մէկ թէյի
դգալ մուսթարտ, աղ և պղպեղ:

Լոլիկը (տօմաթէս) քանի մը լայրկեան խաշեցէք
ջուին մէջ, հանեցէք, չորցուցէք լաթով մը, զգու-
շութեամբ հանեցէք կոթերը և կեղեւները, գաղջ վե-
ճակին մէջ բարակ բարելով ամանին մէջ շա-
րեցէք: Ուրիշ ամանի մը մէջ դրէք մուսթարտը. քա-
ցախը, ձէթը, աղեցէք, պղպեղեցէք ու փայտէ դգա-
լով լաւ մը խառնելէ յետոյ լիցուցէք լոլիկին վրայ,
անոր վրան ցանեցէք աղատքեղը և առանց սպասնե-
լու դրէք սեղան:

Սոխի Եւ լոլիկի սալաս

Վեց հատ կարծր և չափաւոր մեծութեամբ լոլիկ,
մէկ հատ մեծկակ սոխ, աղ, պղպեղ, ձէթ քացախ:

Սոխը եփեցէք ամբողջական վիճակով, պաղելէ
վերջ մեծ մեծ ջարդեցէք ու մանրուած լոլիկին վրան
լիցուցէք, ուրիշ ամանի մը մէջ դրէք ձէթը, քա-
ցախը, աղեցէք, պղպեղեցէք, իրար խառնելով լիցու-
ցէք լոլիկին ու սոխին վրայ և բերէք սեղան:

Սմբուկի սալաս

Սմբուկը կրակին վրայ քէպապ ընելէ վերջ սով-
եցէք ու զարկէք, սոխ աղատքեղ, կանանչ պղպեղ
մանր ջարդելով անցուցէք վրան, ասոր վրայ ջար-
դեցէք չոր անանուխ, աղեցէք ու պղպեղեցէք, քիչ
մըն ալ մանրուած լոլիկ շարելէ վերջ ձէթ անցուցէք
վրան ու քոքէթի քով դնելով դրէք սեղան:

ՀԱՆԴԵՐՁԱՆՔ

Զուկի հանդերձանք (թէրափիէ)

Առէք գաւոթ մը ձէթ, քանի մը հատ լեմոնի
ջուր, աղուոր մը զարկէք, մինչեւ ճերմկի, յետոյ
մաքրուած և աղուած ձուկը դրէք տապուկին մէջ,
ձէթը վրան թափեցէք, քանի մը թարնիի (թէփնէ)
տերեւներով երեսը ծածկեցէք ու դրէք փուռը:

Սալատի հանդերձանք

Մէկ թէյի դգալ խաշուած ու մեքենայէ քաշուած
գետնախնձոր, մէկ ապուրի դգալ ձէթ, մէկ թէյի
դգալ քացախ, աղ պղպեղ, քիչ մըն ալ շաքար:

Գետնախնձորը, աղը, պղպեղը և շաքարը խառ-
նեցէք միասին, ձէթը կամաց կամաց տւելցուցէք
վրան, նոյնպէս քացախը քիչ քիչ վրան լիցուցէք,
դրէք պնակին մէջ ու բերէք սեղան:

* * * Երկու հատ կարծր խաշուած հաւկիթի դեղ-
նուց, երկու հում հաւկիթի դեղնուց, հինգ ապուրի
դգալ ձէթ, երկու ապուրի դգալ հաստ սէր, մէկ հատ
շատ մանր ջարդուած սոխ, քիչ մը աղատքեղ, քիչ
մը սխտոր, աղ և պղպեղ:

Կարծր խաշուած հաւկիթներուն դեղնուցները
դգալով ճզմեցէք ամանին մէջ, աղեցէք ու պղպեղե-
ցէք, հում հաւկիթին դեղնուցը լաւ մը զարնելով լի-
ցէք,

ցուցէք վրան ու զարկէք, մինչեւ որ կակուղ թանձ-
ռութիւն մը ստանայ, կաթիլ կաթիլ մէջը խառնեցէք
նախ ձեթը, ապա քացախը, սեղան բերելու պահուն
միայն վրան լեզուցէք սերը, սոխը ազատքեղը և ծեծ-
ուած սխտորը:

Եթէ կ'ուզէք կրնաք նոր երկու հաւկիթի դեղ-
նուցներ շատ թեթեւ եփելով, հանդերձանքին երեսը
զարդարել, ձերմկուցն ալ գործածել ուրիշ բանի:

ԿԱՌՆԻԹԻ ԻՌՆԵՐ

Գօվլէրի կամ ժիւֆրէյի նով

Գետնախնձորը խաչել, մաքրել և ձզմելէ վերջ
աղեցէք, պղպեղեցէք ու քանի մը հաւկիթ կոտրելով,
լու մը շաղուեցէք: Առէք ափաէ մը, նախ իւղոտե-
ցէք, յետոյ այս խմորը մէջը տարածեցէք, երեսը հաւ-
կիթ քսելով դրկեցէք փուռը, ուրկէ բերելէ վերջ
քառակուսի ձեւով կարեցէք:

Հաւի, գօվլէրի կամ խորոված միսի նով

Թարմ ոլոսնը (պէզէլիս) կանանչ կեղեւէն զատե-
ցէք, փունջ մը ազատքեղի և պղտիկ գլուխ մը սոխի
հետ գրէք սանին մէջ, պարզ աղջուրով եփեցէք, քա-
մեցէք և դգալով զարկէք մինչեւ որ խիւս մը ըլլայ,
յետոյ քիչ մը կարագ, քիչ մը կաթ և լաւ զարնուած
երկու հաւկիթի դեղնուց ալ խառնելով ամէնքը մէկ
զարկէք ու ձերմկուցէք: Ահա պատրաստ է Բօրած
Սին ժեռմենը:

Չիբապտուղի կառնիթիւն

Խոշոր ձիթապտուղին կուտերը հանելով երեք
վահրկեսնի չափ ձգեցէք եռացած ջուրին մէջ, յետոյ
քաշուած միսով (որսի) լեցուցէք, քիչ մը սոսով թե-
թեւ կրակի վրայ եփ մը հանեցէք:

Եղերդի (հինգիպա) կառնիթիւն

Թարմ ու ձերմակ 12 գլուխ եղերդին կարծր ու
կանանչ տերեւները հանեցէք, կոթերը (ցօղունները)
կտրեցէք, լուացէք և 25 վայրկեանի չափ եփեցէք,
յետոյ հանեցէք ու տարածեցէք տախտակին վրայ, 20
վայրկեանի չափ մնալէ վերջ հաւաքեցէք ու պատ-
րաստեցէք, հետեւելով շոմինի (սպաննախ) հրահոն-
դին:

Սունկի (մանթար) կառնիթիւն

Կէս օխա սունկը մաքրեցէք ու ջարդեցէք, աղե-
ցէք, մէկ մէկ դգալ ջուր և լիմոն խառնեցէք մէջը,
երկու վայրկեանի չափ եռացուցէք, պաղելէ յետոյ
քամեցէք ու ձերմակ լաթի մը վրայ տարածեցէք, 15
տրամ կարագով զարկէք, միսի ջուրով և սուանց
եռացնելով եփելէ յետոյ 10 տրամ կարագ ալ խառնե-
ցէք ու իջեցուցէք:

Տապկուած ազատեղի կառնիթիւն

Կրնայ դրուիլ ձուկի, խորովուած կամ խառուած
միսերու հետ

Ազատքեղին հաստ կոթերը կտրեցէք, տերեւները
լուացէք ու լաթով մը չորցնելէ վերջ գրէք պարզու-
տին (քեավկիր) մէջ, պարզուտով միսով այրած իւ-
ղին մէջ նստեցնելով 20 վայրկեանի չափ խառնեցէք,
խորովեցէք:

Ճզմուած գենտախնձորի կառնիթիւն

Քանի մը գեանոխնձոր մաքրեցէք, մանրեցէք ու
գրէք կոթային մէջ, վրան աւելցուցէք գուտթ մը
ջուր և քիչ մը կարագ իւղ, կէս ժամ եփելէ յետոյ
փայտէ դգալով լու մը ձզմեցէք, աւելցուցէք քիչ մը
շաքար, կարագ և կաթի սէր, եռացուցէք. ջուրը
քաշելուն պէս իջեցուցէք:

Ճգմուած հաւի կառնիթիւն

Առէք երկու հաւ, միսի ջուրի մէջ լաւ մը եփեցէք, յետոյ հանեցէք ու մէկ կողմ դրէք մինչեւ պաղի: Եփուած ջուրին իւղը վրայէն տոէք, ջուրը դարձեալ եփեցէք մինչեւ որ կէսը մնայ, այդ ջուրին չափ սօս աւելցուցէք վրան ու թող եփի մինչեւ որ կաթնապուրի թանձրութեան հասնի, ոսկորները ու իւղերը հանեցէք, զատեցէք միմիայն միսերը, մանրեցէք և սանդին մէջ ծեծեցէք, վերոյիշեալ սօս-ջուրին մէջ լեցուցէք ու դրէք կրակին վրայ: Պատրաստ է:

Գետնախնձորի կառնիթիւն

Խաշուած գետնախնձորը մեքենայով քաշելէ յետոյ աղեցէք, պղպղեցէք և վրան աւելցուցէք չափին համեմատ հաւկիթի դեղնուց, մանրուած աղատքեղ և քիչ մը նիշա (քօլա): Քիւֆթէյի նման ծեւ տուէք և իւղին մէջ տապակելով գոգլէթի հետ հրամցուցէք: Եթէ ուզէք այս քիւֆթէներուն միջուկը կրնաք դնել քաշուած, խորովուած միսի, քիչնիշ-քլստընի խառնուրդով:

ԲԻՒՐԷՆԵՐ

Գետնախնձորի բիւրէ

Առէք հինգ վեց հաստ չափաւոր մեծութեամբ գետնախնձոր, կեղուեցէք, մանր ջարդեցէք, դրէք սոսնին մէջ, գաւաթ մը ջուր և պղտիկ դգալ մը կարագ աւելցնելով չափաւոր կրակի վրայ կէս ժամի չափ խաշեցէք, յետոյ մեքենայով քաշեցէք, աղեցէք, կէս անուշի դգալ չափար, քիչ մը կաթ և բաւականաչափ կարագ աւելցնելով դրէք թեթեւ կրակին վրայ, եփ մը գալէ վերջ իջեցուցէք:

Կանկառի բիւրէ

Երկու բաթլը կանկառ, մէկ ապուրի դգալ կարագ, սէր կամ կաթ աղ ու պղպեղ:

Լաւ մը մաքրելէ յետոյ կանկառը խաշեցէք, քամեցէք ու մեքեն այով քաշեցէք, դրէք տապակին մէջ վրան աւելցուցէք կաթ կամ սէրը, կարագը, աղեցէք ու պղպեղեցէք, դրէք թեթեւ կրակին վրայ, խառնեցէք դգալով մինչեւ որ տագնայ, յետոյ բերէք սեղան:

SOLUԱՆԵՐ

Սկումրու ձուկի սոլմա

Առատ իւղով առատ սոխ սոխրաց (սոխայրեաց) ըրէք ու մէկ կողմ դրէք: Առէք բոլորովին թարմ սկումրու ձուկերը, ականջները հանեցէք, առանց ձեղքելու փորն ալ մաքրեցէք. յետոյ ձեռքերնուդ մէջ սեղմելով սեղմելով մորթին մէջի միսը թուլցուցէք, պոչէն քիչ մը կտրելով փուշը քաշեցէք հանեցէք, առանց մորթը պատուելու միսն ալ հանեցէք վեղին կողմէն, դրէք սոխրացին մէջ ու քիչ մը տապկեցէք, յետոյ հետը խառնեցէք զինձ (քիշնիշ), պիստակ, պահար, աղատքեղ, աղ, պղպեղ, դորիճենիկ (գարչին), այս խառնուրդով ձուկին մորթը լեցնելէ վերջ ալիւրին թաթիւելով տապկեցէք: Սկումրուի տոլման պատրաստ է:

Պրասի (փրասա) սոլմա

Հաստ պրասին երեսի մասերը ձեղքելով երկայն երկայն հանեցէք ու խաշեցէք, թօփիկի փոր շինելէ յետոյ խաշուած պրասներուն մէջ մէկ մէկ քիչ դնելով եռանկիւնածեւ փաթթեցէք, դրէք սոսնին մէջ և վրան լեցուցէք քիչ մը ձէթ ու բաւարար չափով ջուր, վրան ամսն մը ծածկեցէք որպէսզի շոգին իր մէջ մնայ, սանը դրէք կրակին վրայ, սանին բերանն

ալ ծածկեցէք կափարիով, որպէս զի տուման եփելէ
առաջ ջուրը չի շոգիանայ:
Բոլոր տումաներուն ալ եփելու դրութիւնը այս է:

Սմբուկի Տօլմա

Սմբուկին փորը պարպեցէք, ելածը լաւ մը լուսլէ
ետք աղ, պղպեղ, սոխ, համեմունք, աղատքեղ, կո-
տէմ աւելցնելով խորովեցէք ձէթին մէջ. սմբուկները
այս պատրաստուածով լեցնելէ յետոյ քիչ մը ջուրով
եփեցէք: Կարելի է քիչ մը լուիկ ալ դնել մէջը:

Կաղամբի Տօլմա ձեքով

Տումայի յարմար տերեւները քիչ մը խաչեցէք:
Սոխը ջարդելով, շերեփ մը բրինձ, աղատքեղ, չոր
անանուխ, կոտէմ, համեմունք, կարմիր ու սև պղպեղ
և աղ աւելցուցէք և ձիթափեղին մէջ կարմրցուցէք:
Յետոյ սանին յատակը կաղամբի տերեւով ծածկելով,
փաթթած տօլմանիդ վրան շարելէ ետք քիչ մը եւս
ձէթ լեցնելով վրան նախ պնտկ մը, ապա կափարիչը
գոցելով թեթեւ կրակի վրայ եփեցէք: Զմոռնաք նաև
ջուրը, որ պէտք է լեցնել մինչեւ առաջին կափարի-
չին մէկ մատ վեր: Երբ ջուրը քաշէ, պատրաստ է:

Ուլականջի Տօլմա

Առէք 200 ուլոկանջ, 100ին կեղեւները բանալով
միջուկը առանձին ամանի մը մէջ դրէք, Մնացեալ
իւրաքանչիւրին համար մէկմէկ սոխ կլոր կլոր ջար-
դելով ձէթին մէջ կարմրցուցէք կէս մը: Առէք 120
տրամ բրինձ, խեցիէն հանուածները միասին խորովե-
ցէք, մէջը աւելցնելով գինձ (քիշնիշ) և պիստակ, ա-
ղատքեղ, կոտէմ, աղ ու պղպեղ, ու վար տռէք որ
պաղի: Միւս 100ը լաւ մը մաքրելով բացէք, առանց
պատեանները իրարմէ բաժնելու, մէջի մազերը կարե-
ցէք և մէջի ջուրը դատ ամանի մը մէջ առնելով մէ-

ջերը լեցուցէք խառնուրդէն ու գոցելով կաթսային
մէջ շարեցէք, վրան պնտկ մը գոցեցէք և ուլականջ-
ներէն ելած ջուրը վրան լեցուցէք մինչեւ որ պնտկը
գոցուի, իսկ եթէ ջուրը քիչ գայ, պարզ ջուր տւել-
ցուցէք ու կափարիչը գոցելով եփեցէք ոչ-զօրաւոր
կրակի վրայ:

Տերեւի Տօլմա ձեքով

Առատ սոխ չատ բարակ ջարդելով աղով ճղմեցէք
ու աւելցուցէք կէսին չափ բրինձ ու բրինձին քա-
ռորդին չափ ալ աղատքեղ, աղ, պղպեղ, թարմ ա-
նանուխ և ձէթով չաղուեցէք: Յետոյ մէկ մէկ քիչ
խաղողի տերեւին մէջ դնելով փաթթեցէք ու սանին
մէջ շարեցէք միշտ ծայրերը բէպի վար: Սանին բե-
րանը նախ պնտկ մը գոցեցէք, յետոյ կափարիչը ու
թեթեւ կրակի վրայ եփեցէք:

Փայծաղի Տօլմա

Փայծաղը գագաթէն գանակով ճեղքելով լուսցէք
և լաւ մը չորցնելէ յետոյ մէջը լեցուցէք իւղի մէջ
կարմրցուած սոխի, բրինձի, համեմունքի, աղ պղպ-
եղի ու սընօպըրի խառնուրդ մը և բերանը կարելով
ջուրին մէջ եփեցէք: Յետոյ շերտ շերտ հաւկիթի մէջ
թաթխելով իւղի մէջ տապկեցէք: Իսկ ջուրն ալ լաւ
բրինձի ապուր կ'ըւլայ:

Սիրտի Տօլմա

Քիչ մը բրինձ, համեմունք, աղ, պղպեղ, մեքե-
նայէ քաշուած ու քիչ մը խորովուած միս, մանրուած
սոխ ու սընօպըր լաւ մը իրար խառնեցէք: Առէք
սիրտը, բարակ դանակով մը բացէք մէջը և խառ-
նուրդը լեցնելէ վերջ իւղին մէջ կարմրցուցէք: Յե-
տոյ զրէք սանին մէջ, լուիկ, աղատքեղ և ջուր ա-
ւելցնելով վրան եփեցէք:

Դպումի սօլմա

Դպումին փորը պարպեցէք։ Մեքենայէ քաշուած միսին հետ, սոխ, աղ, պղպեղ դնելով իւղին մէջ քիչ մը խորովեցէք։ Վար առնելով աւելցուցէք բրինձ, աղատքեղ, կոտէմ և քիչ մը լոլիկ ու լեցուցէք դըդումին փորը ու եփեցէք։ Կրնաք նաև քանի մը լոլիկ ալ լեցնել միասին։ Զուրը չափաւոր։

Ազատեղի սօլմա

Առանց իւղի միսը քաշեցէք, աւելցուցէք ափ մը բրինձ (քիչ մը ծեծուածը լաւագոյն է), մէկ ջարդըւած սոխ, աղատքեղ, դարչին, աղ ու պղպեղ և լու մը շաղուելով ընկոյզի մեծութեամբ կլորիկներ շինեցէք։ Սանին մէջ իւղը այրելով քիչ մը ջուր դրէք ու եփ հանելով պատրաստուած գնդիկները լեցուցէք մէջը թող եփի։ Յետոյ հանդերձանք (թէրպիյ) անցուցէք վրան։

Լոլիկի սօլմա

Քաշուած միս, սոխ, բրինձ կամ խաշուած գետնախնձոր, աղ ու պղպեղ իւղին մէջ խորովեցէք, քիչ մըն ալ սինօպըր դնելով լեցուցէք լոլիկին փորը ու սանի մը մէջ շարելով զբկեցէք փուռը։

Կանկանի սօլմա

Իւղոտ միսը մեքենայով քաշեցէք ու խորովեցէք։ Վրան աւելցուցէք խաշուած ու մեքենայէ քաշուած գետնախնձոր, համեմ, սւնօպըր, պիստակ, մանրուած աղատքեղ, կոտէմ, աղ ու պղպեղ և լոլիկի ջուրով եփ հանեցէք։ Կանկանը մաքրելով քիչ մը կարոս և լեմոն դրէք ու քիչ մը ջուրով խաշեցէք։ Յետոյ պղպեղ դգալով մը կանկանին միջուկը հանելով միսի խառնուրդէն լեցուցէք և վրան ալ լոլիկի և պարզ ջուր, ինչպէս նաև աղն ալ դնելով փուռ զբկեցէք։

Դպումի օթուրդմա

Շատ մանր գդումները մաքրելով մէջը պարպելէ յետոյ աղ ու պղպեղ ընելով արեւը դրէք։ Քաշուած միսը խորովելով, աղ, պղպեղ, մանրուած աղատքեղ, սընօպըր դնելով գդումներուն մէջ լեցուցէք և բերանները վեր շարեցէք ամանին մէջ ու լոլիկի սօսով եփեցէք։ Փոխանակ սօսի հաւկիթով «թէրպիյէ» ալ կարելի է ընել։

ԹԱՎԱՆԵՐ

Սմբուկի քավա

Սմբուկը մաքրելով երկայնքին շերտեցէք և ձգեցէք ջուրին մէջ 2 ժամի չափ։ յետոյ ջուրէն հանելով պարզուածի մէջ շարեցէք որպէսզի ջուրը զտուի։

Ալիւր, հաւկիթ, ձէթ և քիչ մը օղի իրար խառնելով սմբուկները մէջը թաթխելով տապկեցէք։

Դպումի քավա

Դպումը մաքրելով երկայնքին շերտեցէք ու աղելով պարզուածի մէջ դրէք որ ցամքի։ յետոյ ալիւրը թաթխելով պնակի մը մէջ շարեցէք ու մէկ ժամու չափ մնալէ յետոյ կրկին ալիւրը թաթխելով տապկեցէք թեթև կրակով կամ փայտով։

Լոլիկի քավա

Իիւղոտ միսը մեքենայէ քաշելով կէս մը խորովելով վրան աւելցուցէք ջարդուած սոխ, կանանչ պղպեղ, լիմոն, համեմունք, աղ, պղպեղ և աղատքեղ դգալով եփեցէք։ Փիլաւի հետ լու կ'ըլլոյ։

Մուհուր

Առէք 6 հաւկիթ, աղ ու մանրուած աղատքեղ դնելով մէջը լաւ մը զարնելով վրան աւելցուցէք «բէնտէ» եղած գլուխ մը սոխ, դգալ մը մեքենայէ

քաշուած միս, թրջուած և ջուրը քամուած չերտ մը
հացի միջուկ և ամէնը լաւ մը խառնելով գդալ գգալ
տապկնցէք երկու երեսներն ալ: Եթէ հացը կաթով
թրջուի աւելի համեղ կ'ըլլայ:

Միսին աեղ կարելի է գնել պանիր, քէպապ ե-
ղած կամ չերտ չերտ տապկուած սմբուկ, ուղեղ, թոք
կամ գետնախնձոր:

ԲԵՐՅԱՆԴՈՎ ԿԷՍՈՎԵԱ

Միսը կէս մը եփելի յէտոյ դրէք հողէ պտուկի մը
մէջ, ինչպէս նաև բրինձ, կարագ, լոլիկի ջուր, աղ,
պղպեղ և զրկեցէք փուրը:

ԻՆՋԻՆ ՄԷՋ ԲԱԼԿԻՔ

Պղտիկ ու խոր տապակի մը մէջ տուատ իւղ այ-
րելով հաւկիթ մը կոտրեցէք մէջը. երբ ճերմկուցը
հաւաքուի, ուսի ու գեղնուցցին եղերքը գեղնիւ սկսի
ծակ չերեփով հանելով պնակին մէջ դրէք աղ ու պղ-
պեղ ցանելով վրան ու այսպէս շարունակեցէք:

ԼՈՂԻԿՈՎ ԲԱԼԿԻՔ

Կիսուած և միջուկը մաքրուած լոլիկները տամանի
մը մէջ շարելով, քիչ մը միսի ջուր, իւղ և պտղունց
մը շաքար դրէք. բերանը գոցելով մեղմ կրակի վրայ
եփեցէք իր չոգիսով միայն: Վար առնելով ամէն մէկ
լոլիկի վրայ մէկ մէկ հաւկիթ կոտրեցէք, աղ, պղպեղ
ընելով վրան կրկին դրէք շատ մեղմ կրակի վրայ:
Եփելէ յետոյ քաշէր կամ հոլանտական պանիրի տա-
շուկ ցանեցէք վրան ու կերէք:

ՄԱՔԱՐՈՆԻՆԵՐ

Փուրի մաքարօնիներու զանազան ձեւեր

Մաքարօնին աղի ջուրի մէջ խաչելով լեցուցէք
պարզուաի մէջ որ ջուրը լաւ մը քամուի:

Իւղով, հաւկիթով շաղուեցէք ալիւրը և 3 թերթ
բանալով երկար կաղապարի մը մէջ, զայն իւղոտելէ
յետոյ, տարածեցէք այս թերթերը իրարու վրայ, իւ-
րաքանչիւրը իւղուելով, այնպէս որ եղերքները բա-
ւական մը դուրս մնան կաղապարէն: Առէք մեղենայէ
քաշուած միս, քիչ մը իւղով խորովեցէք, աւելցու-
ցէք վրան ջարդուած սոխ, համեմունք, դարչին, աղ
ու պղպեղ ու քիչ մը եւս խորովելով լուիկի ջուրով
մեղմ կրակի վրայ եփեցէք: Յետոյ կաղապարին մէջ
կարդ մը խաչուած մաքարօնի, կարդ մը միսէն դրէք
շարունակաբար մինչև որ ֆօրման լեցուի: Կաղապա-
րէն դուրս մնացած խմորով մաքարօնիին վրան լաւ
մը ծածկելէ ետք վրան իւղ քսելով փուռը զրկեցէք
ուրկէ գալէն վերջ պնակի մը մէջ դարձնելով եղերք-
ները զարդարեցէք հազարով և այլ կանանչներով ու
բերէք սեղան:

* * * Մաքարօնին աղ-ջուրով խաչելով դրէք պար-
զուաի մէջ: Քաշուած միսին մէջ աղ ու դարչին դնե-
լով լաւ մը խորովեցէք: Մեղմ կրակի վրայ սօսը ե-
փեցէք. նոյնպէս պատրաստեցէք կալէթայի փոչի:

Կաղապարը եղերքներով լաւ մը իւղոտելով կա-
լէթայի փոչին տարածեցէք: Ուրիշ ամանի մը մէջ
մաքարօնին, միսը, սօսը և 2 հաւկիթ լու մը իրար
խառնելով լեցուցէք կաղապարին մէջ և դրէք փուռը:

* * * Հաստ խողովակածե մաքարօնին չափաւոր
մեծութեամբ ջարդեցէք ու խաչեցէք ըստ վերնոյն:
Մեքենայէն քաշուած միս, գլուխ մը ջարդուած սոխ,
աղ ու պղպեղ դնելով խորովեցէք և սօս աւելցնելով
դրէք մեղմ կրակի վրայ: մաքարօնին ալ լեցուցէք
մէջը թող եփի: Թանձրանալուն պէս կոտրեցէք 3-4
հաւկիթ ու քաշէր պանիրի տաշուկ ցանելով վրան
վար առէք:

* * * Մաքարօնին խաչեցէք ըստ վերնոյն, քամ-

ուելէ վերջ լեցուցէք իւղոտուած ափսէի մը մէջ։ Ա-
լիւրով ու իւղով խորիսն շինեցէք, կաթով նոսրա-
ցուցէք ապա 7—8 հաւկիթ կոտրելով մաքարօնին
վրան լու մը ծածկեցէք և փուռը տուէք։

* * Հաստ վերնոյն խաչեցէք ու քամեցէք մաքարօ-
նին թող պաղի։ Ափսէին մէջ գանհակի հաստութեամբ
կարագ քսեցէք, մաքարօնին վրան լեցուցէք բրդա-
ձեւ։ 20 տրամ բարմէճան պանիրի տաշուկ և կէս ա-
պուրի դգալ կալէթայի փոշի իրար խառնելով ցանե-
ցէք վրան։ 10 տրամ ալ կարագ այրելով անցուցէք
վրան։ Ափսէն տափակ կափարիչով ծածկելով մեղմ
կրակի վրայ դրէք ու կափարիչին վրայ կրտկ լեցու-
ցէք, որպէսզի վրան ալ կարմրի։

* * Հաստ խողովակաձեւ մաքարօնին 5 սանթիմ
մեծութեամբ կոտրելով խաչեցէք ըստ վերնոյն։ Առէք
6 դգալ ալիւր ու նոյնքան իւղի մէջ կարմրցուցէք,
ապա վար տանելով կամաց կամաց կաթ աւելցուցէք,
մինչեւ որ հասնի որոշ թանձրութեան մը, ապա դրէք
կրակին վրայ մէկ երկու եփ գայ։ Վար տոէք ու պա-
ղելէն վերջ հաւկիթով խառնուած քաշեր պանիրի
տաշուկ աւելցուցէք վրան։ Այս հաւկիթի և պանիրի
խիւսը երկու մասի բաժնեցէք, կէսը կաթով հեղուկ-
ցընելէ վերջ պիտի խառնէք։ Մաքարօնիներուն մէջ
լեցուցէք միսը, երկու ծայրերը ծեփեցէք թանձր
խիւսով, ափսէն իւղուելով մաքարօնիները շարեցէք
մէջը, վրան աւելցուցէք հեղուկացած մասը և փուռը
դրկեցէք։

* * Մաքարօնին երկոյն վիճակի մէջ խաչեցէք
աղ-ջուրով, պարզուաէ անցուցէք ու իւղոտուած ափ-
սէի մը մէջ լեցուցէք կարգ մը։ վրան աւելցուցէք
միսը (վերը յիշուածներուն պէս), մնացեալ մաքարօ-
նին ալ լեցնելով, վրան անցուցէք քիչ մը հալած իւղ

և վերոյիշեալ խիւսէն ամբողջ երեսը ծածկելով դըր-
կեցէք փուռը։

* * Բացէք խմորի 4 բարտկ թերթեր, իւղոտե-
ցէք ու 2 հատը փուցեցէք իւղոտուած ափսէի մը մէջ.
վրան լեցուցէք քաշեր պանիրի տաշուկով խառնուած
մաքարօնին, որու վրայ անցուցէք 4 հատ լաւ զոր-
նուած հաւկիթ, 2 թերթերն ալ վրան ծածկելով իւ-
ղուեցէք ու զրկեցէք փուռը։

Խըյմալը մաքարօնի

Մաքարօնին խաչելով քամեցէք, իւղով կարմըր-
ցուցէք տափակին մէջ, նոյնպէս մեքենայէն քաշուած
միսն ալ խորովեցէք աղ ու պղպեղ դնելով։ ապա
ափսէին մէջ կարգ մը մաքարօնի կարգ մը միս շա-
րելով գոցեցէք բերանը և դրէք թեթև կրտկի վրայ։

Իտալական մաքարօնի

500 տրամ ջուրի մէջ 70 տրամ մաքարօնին խա-
չեցէք 20 վայրկեանի չափ։ լաւ մը քամելով լեցու-
ցէք սանին մէջ և 70 տրամ միսի ջուրով եփեցէք
մինչեւ որ ջուրը քաշէ։ 20 ական տրամ բարմէճան և
կրավիեր պանիրի տաշուկ առէք, կէսը լեցուցէք մա-
քարօնիին վրայ ու սանը թօթուելով խառնեցէք,
միւս մասը կարագով խառնելով դարձեալ լեցուցէք
մաքարօնիին վրայ ու թօթուեցէք. եթէ պանիրը մա-
քարօնիին տաքութենէն հալած չէ, երկու ապուրի
դգալ միսի կամ պարզ ջուր դնելով եփ մը բերէք։

ԲԱՆՁԱՐԵԴԱԿԱՆԵՐ

Խառն բանջարեղիներ

Առէք պղտիկ ոլորն, կանանչ լուրիա, շողգամ,
ստեպղին, ծաղկակաղումբ և քանի մը գետնախնձոր,
մանր ջարդեցէք ու աղ-ջուրով խաչելէ ետք քամե-
ցէք. այս ջուրով կրնաք ապուր եփել։ կանանչները

Դրէք խոր ամսանի մը մէջ, վրան ծածկեցէք մայօնէզի
սոսի թանձր խուռով մը, վրան ալ աղատքեղ ջարդե-
լով սեղան բերէք:

Տապկուած կանկառ

Առէք 2 բաթլը կանկառ, մաքրելով կէս մը խա-
շեցէք և ջուրը քամելով իւրաքանչիւրը երկուքի
բաժնեցէք, աղ, պղպիղ ընելով տապկեցէք այրած իւ-
ղին մէջ, վրան ալ զարդարեցէք տապկուած աղատ-
քեղով և տաք վիճակով բերէք սեղան:

Միսով կանկառ

Կանկառին վրայի կարծր կեղեւները հանելով մի-
ջուկը 4ի բաժնեցէք ու լեմոն-ջուրի մէջ ձգեցէք:
Իւզոս միսը կարելով իր իւզովը կարմրցուցէք: Ապա
10 կանկառի համար 4 սոխի ջուր աւելցուցէք վրան
և աղ ու պղպիղ ընելով կանկառները շարեցէք միսին
վրայ ու միսի ջուր լիցնելով դրէք զօրաւոր կրտկի
վրայ. կէս մը եփելէ ետք կրտկը մեղմեցէք ու այս
վիճակով ժամու մը չափ թող եփի:

Բոլոր բանջարեղիններն ալ այս ուղղութեամբ
եփելու է: Միսոյ դգումին, թարմ լուբիային, սըմ-
սուկին, շողգամին վրայ լոլիկի ջուր կը դըռւի, իսկ
կարսուին, շոմինին, փրփրեմին, բակլային ու կանկա-
ռին չի դըռւիր:

Խառնած կանկառ

Առէք 2 բաթլը կանկառ, լու մը մաքրելէ վերջ
անմիջապէս ձգեցէք քացախ ջուրի մէջ, որպէսզի
գոյնը չի փոխէ. ապս կաթասային մէջ դնելով, կան-
կառները ծածկելու չափ ջուր կը քիչ մըն ալ աղ ու
քացախ դնելով 20 վայրկեանի չափ եփեցէք, մինչեւ
որ կակուզնոյ, վար առէք, ջաւրը քամեցէք և տա-
փակ պնակի մը մէջ դնելով վրան ալ սօս անցուցէք:

* * Առէք 2-3 կանկառ, լու մը մաքրեցէք, կո-
թերը կարելով աղեցէք ու ձգեցէք եռացող ջուրի
մէջ, սանին բերանը բաց թող մնայ, եթէ կանկառը
կարծր է կրնաք քիչ մը կերակուրի սօսա նետել մէջը:
Կէս ժամի չափ եփելէ և կակուզնալէ ետք հանեցէք
ջուրէն զտեցէք, դրէք պնակին մէջ ու վրան հոլան-
տական կամ ուեւ սօս տւելցնելով բերէք սեղան: Հո-
ցով սօսը կամ սալատի հանգերձանքը շատ լու կը
պատշաճի ասոր:

Վայրի կանկառ

Ընտրեցէք շատ ճերմակ ու փափուկ վայրի կան-
կառներ (ուղտափուշ կամ «տէվէտիքէնի»), երկայն-
քին կտրեցէք ու վրայի թել-մազերը հանելով երկու-
քի բաժնեցէք ու աղ-ջուրով խաչելով պարզուտէ ան-
ցուցէք: Հետը խառնեցէք քիչ մը թրմուած ալիւր ու
քիչ մը քացախ, պէտք է պնդանայ. ի վերջոյ 50 կրտ
կարսդ և 4 հաւկիթի զարնուած դեղնուց վրան ա-
ւելցնելով դրէք քրէմի ամանի մէջ և դրէք սեղան:

Փուռի սմբուկ

Սմբուկը մաքրելէ յեսոյ երկայնքին չերտեցէք.
աղեցէք ու թողէք պահ մը: Մեքենայէ քաշուած մի-
սը աղ ու պղպեղելով խորովեցէք. սմբուկները իւզին
մէջ տապկելէ ետք պնակին մէջ մէկ երկու կարգ ի-
րարու վրայ շարեցէք և խորովուած միսը վրան տա-
րածեցէք, անոր վրայ դարձեալ մէկ երկու կարգ սըմ-
բուկ շարեցէք, վրան ալ կալէթայի փոշիով կամ ա-
լիւրով զարնուած հաւկիթ անցուցէք կէս մատի հաս-
տութեամբ ու զրկեցէք փուռը:

Հիւմիւար պէյէնիսի

Խոշոր տեսակէն սմբուկը քէպապ ըրէք, պաղելէ
վերջ կեղուեցէք ու աղելով պատաստքաղով զարկէք

և պնակին մէջ տարածեցէք։ Միաը ընկոյզի մեծութեամբ ջարդելով վրան աւելցուցէք սոխ, դարչին, աղ, պղպեղ, լոլիկ, և երկու դգալ իւղի մէջ չափաւոր կրակի վրայ կարմրցնելէ յետոյ քիչ մը ջուրով եփեցէք և լեցուցէք սմբուկին վրայ։

Զերով ամբուկ

Սմբուկը մաքրելով ձէթին մէջ տապկեցէք, նոյնպէս տապկեցէք կանանչ պղպեղը ու շարեցէք վրան, յետոյ լոլիկն ալ տապկելով շարեցէք ամենին վրան։

* * * Սմբուկը մաքրելով մէկ կողմէն ճեղքեցէք, ձէթին մէջ տապկեցէք ու սոխ, սխտոր, լոլիկ թեթև մը կարմրցնելով լեցուցէք ճեղքերուն մէջ ու աղատքեղ աւելցնելով եփեցէք։

Կաղամբ

Կաղամբը լուացէք ու 4ի բաժնելով եռացած ջուրին մէջ ձգեցէք քիչ մը աղ դնելով։ Խաշելէ եռք ջուրը քամեցէք, չափաւոր մեծութեամբ կտորներու բաժնելով կլոր պնակի մը մէջ քովի քովի շարեցէք և աղ ու պղպեղով համեմեցէք։ Վրան անցուցէք պանիրի տաշուկ՝ հացի միջուկով խառն, մէկ թէյի դգալ ալ կարագ իւղ, յետոյ չափաւոր կրակի վրայ եփ մը հանեցէք, քիչ մը իւղ դնելով։ Երբ վարդագոյն վիճակ մը սասանայ վար առէք։ Հետը կէս բաթլը ճերմակ սոս դրէք առանձին։

* * * Կաղամբը մաքրեցէք, խաշեցէք և շատ մասր ջարդեցէք։ Իւղը հալեցուցէք առանց այրելու, երկու տաղուրի դգալ ալիւր կամաց կամաց մէջը լեցնելով լու մը զարկէք ու կաղամբին վրայ լեցուցէք, աղ, պղպեղ, 2 ապուրի դգալ ալ քացախ աւելցնելով դըրէք կրակին վրայ և խառնեցէք, 5—6 վայրկեան թող եփի։ Յետոյ պնակին մէջ դարձուցէք, վրան կարծր խաշուած երկու հաւկիթ մանրեցէք որպէս զարդ։

Տապկուած ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբը խաշեցէք աղ-ջուրին մէջ, յետոյ ձեռքերնուուղ մէջ տափակցնելով դրէք պնակին մէջ։ Թանձրէկէկ խիւս մը շինեցէք ալիւրով, և աղ ու պղպեղ դնելով, ծաղկակաղամբները թաթխելով ձէթին մէջ տապկեցէք։

Պանիրով ծաղկակաղամբ

Առէք 2 կամ 3 պղտիկ ծաղկակաղամբ, աղ-ջուրով խաշելէ վերջ ուտելիք պատառի չափ կտորներու վերածեցէք և սանը իւզոտելով այնպէս մը շարեցէք որ միակտորի ձեւ տանէ։ 2 ապուրի դգալ քաշեր պանիրի տաղուկի մեծ մասը խառնեցէք 2 դգալ ճերմակ սօսի մէջ ու լեցուցէք ծաղկակաղամբին վրայ ու պանիրին մնացեալն ալ 1 ապուրի դգալ կարմրած հացի միջուկի կամ կալէթայի փոշիկի հետ անոնց վրայ և ամենին յետոյ 1 ապուրի դգալ իւղով կարմրցուցէք թեթեւ կրակի վրայ։

Ճերմակ սօսով ծաղկակաղամբ խառնուած

Ծաղկակաղամբը մաքրելէ վերջ, ամբողջական վիճակով մէկ ժամի չափ աղ-ջուրի մէջ ձգեցէք՝ կոթը դէպի վեր։ Յետոյ հանելով դրէք եռացած ջուրի մէջ և մեղմ կրակի վրայ եփեցէք՝ բերանը բաց և ջուրը քամելով սանին մէջ դրէք նոյն վիճակով և վրան անցուցէք ճերմակ կամ հալուծ կարագի սօս։

Կանանչ լուբիա խառնուած

1 բաթլը թարմ լուրիան մաքրելէ յետոյ պաղ ջուրին մէջ դրէք. ապա ամանով ջուր եռացնելով լուրիան պաղ ջուրէն հանելով լեցուցէք մէջը և 20—25 վայրկեան եփելէ վերջ երբ կակուղնայ լեցուցէք պարզուաի մէջ, ապա աղ ու պղպեղով համեմեցէք ու բերէք սեղան։ Ասոր կընաք ընկերացնել աղատքեղի սօս զատ ամանով։

Կանանց լուրիա ազատեղի սօսով

2 ըաթլը թարմ լուրիան ըստ վերնոյն խաշել ու
քամելէ ետք սանին մէջ դնելով վրան աւելցուցէք
կէս ըաթլը միսի ջուր, պղտիկ կապոց մը զանազան
կանանչներ կամ ազատքեղ, պղտիկ կտոր մը շաքար և
եթէ ուղէք քիչ մը լիգէու, քիչ մը եփելով վար ա-
ռէք ու պնակը լիցնելով վրան անցուցէք 1 հաւկիթի
դեղնուցով զարնուած քառորդ բաթլը սէր:

Փրփրեմ միսով

Փրփրեմը մաքրելէ ու խաշելէ ետք պարզուատը
դնելով պաղ ջուրէ անցուցէք և զտեցէք: Միսն ու
սոխը ջարդելով խորովելէ ետք լոլիկ, աղ ու պղպեղ
և քիչ մըն ալ սօս դնելով փրփրեմը լիցնուցէք ու եր-
կու եփ բերէք:

Շոմին միսի ջուրով

4 ըաթլը շոմինը մաքրեցէք, աղ-ջուրով խաշեցէք
և պարզուատէ անցընելով սանդի մէջ ծհծեցէք մինչեւ
որ խիւս դասնայ: Վրան աւելցուցէք 4 ապուրի դգալ
միսի ջուր, կէս դգալ իւղ, 1 դգալ ալիւր, աղ ու
պղպեղ ու եփեցէք միշտ խառնելով՝ մինչեւ որ որոշ
թանձրութիւն մը ստանայ: Ապա դրէք պնակը ու
եղերքները ջարդարեցէք խորոված հացով, միսով և
զանազան կանանչներով կամ խմորեղէններով:

Ծիգորիա

Ծիգորիան խաշելով պարզուատէ անցուցէք: 3 սոխ
կարմրուցէք իւղին մէջ. քիչ մը բրինձ, աղ, լոլիկի
ջուր և քիչ մըն ալ պարզ ջուր դնելով եփեցէք:

Լոլիկով ժէլարին

Մէկ անվէլոր ժէլաթինը պաղ ջուրի մէջ դրէք 5
վայրկեան, 3 ու կէս գաւաթ լոլիկի ջուր, 2 մեխակ,
կէս գաւաթ պաղ ջուր, կէս սոխ, կէս թէֆնէի տերեւ,

քիչ մը կտրոս, կարմիր պղպեղ և աղ, բոլորը մէկ
խաշեցէք 10 վայրկեան, ապա 2 դգալ լաւ քացախ և
թրջուած ժէլաթինը դրէք: Երբ ժէլաթինը լուծուի
պարզուատէ անցուցէք և նախապէս պաղ ջուրի մէջ
միսրճուած կաղապարներու մէջ լիցնուցէք: Պաղելէ
ետք հազարի տերեւներով զարդարուած պնակիներու
մէջ դարձուցէք վրան անցընելով ձիթահւզով զար-
նուած հաւկիթի դեղնուց և ուզած ձեւերնիդ կտրեցէք:

Ստեպոյին

6—7 հատ մեծկակ ստեպոյին մաքրեցէք ու եռա-
ցած ջուրի մէջ խաշեցէք մինչեւ կակուզնալը. ջուրը
քամելով բարակ չերտերու վերածեցէք և դրէք տա-
պակին մէջ: Ուրիշ տապակի մը մէջ 1 ապուրի դգալ
իւղ հալեցնելով մէջը դրէք 1 դգալ ալիւր, քառորդ
բաթլը կտր, քառորդ բաթլը միսի կամ ձուկի ջուր
և շարունակ խառնեցէք մինչեւ որոշ թանձրութիւն
մը, աղ ու պղպեղ դնելով լիցնուցէք ստեպոյինին վրայ
և զգուշութեամբ խառնեցէք նաև 1 դգալ սէր:

Գետնախնձորի գնիղիկներ

Խաշուած գետնախնձորը մեքենայէ քաշելով, աղ,
պղպեղ ու աղատքեղ դրէք ու շաղուելով ընկոյզի մե-
ծութեամբ կլորիկներ շինեցէք: Նախ զարնուած հաւ-
կիթի, ապա կալէթայի փոշիի թաթիսելով իւղին մէջ
կարմրուցէք:

* * * 1 օխա գետնախնձորը խաշել ու մեքենայ
քաշելէ ետք 3 հաւկիթի դեղնուց, 1 դգալ կարագ,
քիչ մը պանիրի տաշուկ և կոտէմ խառնելով շաղուե-
ցէք ու գնտիկներ շինեցէք: Հաւկիթին ձերմկուցը
լաւ մը զարկէք և գնտիկները նախ անոր, ապա կա-
լէթայի փոշիին թաթիսելով կարագի մէջ տապակեցէք:

Գետնախնձորի կարկանդակ

Գետնախնձորը խաշել և մեքենայով քաշելէ ետք

քեզ մը կաթ կամ միսի ջուր և 1 կաղապարին 2 հաւ-
կիթ կոսրելով բիւրէ ըրէք։ Կաղապարը իւղոտելով
կալէթայի փոշի ցանեցէք ու բիւրէյին կէսը տակը,
մէջտեղը թաս քէպապի, վրան ալ միս կէսը լեցնե-
լով ծածկեցէք կափարիչը ու գրէք մաղ մաղ կրակի
վրայ։ Կափարիչին վրայ ալ կրակ գրէք։

ԸՆԴԵՂԵՆՆԵՐ

Խառուած սիսեռ.

Չափաւոր ջուրի մէջ 3 ափ մոխիր լեցնելով եփե-
ցէք։ Հանդարտելէ վերջ երեսէն ջուրը առէք ու մէջը
լեցուցէք կէս օխա սիսեռ և 15 ժամ թող մնայ։ Յե-
տոյ մաքուր ջուրով խաչեցէք սիսեռը, մեքենայէ
քաշեցէք։ 1 դգալ ձէթ, 3 սոխի ջուր, աղ ու պղպեղ
ընելով շաղուեցէք ու լեցուցէք պնակը, վրան անցը-
նելով ձէթ, լեմոն, աղատքեղ, բողկի տաշուկ և լն։

Խառուած ներմակ լուբիա

Ճիշդ սիսեռին պէս կը պատրաստուի, միայն թէ
առանց մոխիրի։

* * Կէս օխա լուբիան 1 օխա աղ-ջուրի մէջ ե-
փեցէք՝ մատով ճղուելու աստիճան ու պարզուտէ
անցընելով դրէք ուրիշ կաթասայի մը մէջ, աւելցու-
ցէք 3 ապուրի դգալ կարագ, մանրուած աղատքեղ,
աղ ու պղպեղ, քիչ մը լիքօս և քանի մը եփ բերէք։

Եփած ոսպ (ամբողջ)

1 բաթլը ոսպը գիշերուընէ թրջեցէք։ տոտուն
զտելով աղ-ջուրի մէջ եփեցէք մինչև որ կակուլնայ։
Սոխ մը մանր ջարդելով 1 դգալ կարտգի մէջ կար-
մըցուցէք, վրան աւելցուցէք կէս դգալ ալիւր և
քաքի մը վայրկեան եփելէ ետք դրէք կէս ապուրի
դգալ կաթ կամ միսի ջուր։ Եփ ելածին պէս լեցու-
ցէք ոսպը, քանի մը վայրկեան եփեցէք։ Պատրաստ է։

ՊԷՈՐԷԿ, ԿԱՐԿԱՆԴԱԿ ԵՒ ԱՅԼՆ

Պանիրով պէօրէկի

Հալեցուցէք 1 թէյի գաւաթ իւղ, խառնեցէք 1
թէյի գաւաթ կաթ, 4 ու կէս թէյի գաւաթ ալիւր.
կէս ապուրի դգալ աղ ու քիչ մը քիմիոն։ Ապա ճեր-
մակ պանիր, հաւկիթ ու կոտէմ լաւ մը զարնելով
բոլորը շաղուեցէք ու քիչ մը բանալով, գաւաթով
կլոր կարեցէք ու հաւկիթ քսելով փուռը տուէք։

Պօնիկ պէօրէյի

Ալիւրը շաղուեցէք ջուրով, իւղով և հաւկիթով
ու թողէք որ հանդչի։ Քաշուած միս, սոխ, աղ ու
պղպեղ բոլորը խորովեցէք ու խմորին մէջ դնելով
իւղին մէջ տապկեցէք։

Փութ պէօրէյի

150 տրամ ալիւրը շաղուեցէք 180 տրամ կարա-
գով, բացէք ու ծալեցէք 6 անգամ, ապա 4 մատի
լայնքով կարեցէք և մէջը քաշուած միս դնելով ծալ-
եցէք ու վրան հաւկիթ քսելով փուռը դրկեցէք։

Էնկիւրի պէօրէյի

Ալիւրը իւղով և 2 հաւկիթով շաղուելով, միջոկ
թանձութեամբ խմորը թողէք մէկ ժամի չափ, յետոյ
2—3 մասի բաժնելով առատ իւղով օծեցէք և գլանա-
ձև ուրեցէք և կիսելով թողէք որ պաղին։ Ապա ու-
զած չափովնիդ կարելով բացէք, մէջը մանրուած
պանիր ու աղատքեղ լեցնելով ծալեցէք ու վրան ալ
հաւկիթ քսելով փուռը դրկեցէք, կարելի է պանիրին
տեղ ծեծուած ընկոյզ և դարչին դնել, իսկ փուռէն
գալուն՝ վրան շաքարի օշարակ անցնել։

* * Հատ վերնոյն խմորը պատրաստելով խնձորի
մեծութեամբ կարեցէք ու խիստ բարակ բացէք և իւ-

= 60 =

բաքանչիւր թերթը իւղոտելով իրարու վրայ դրէք, 8 մատի լայնութեամբ ծալեցէք ու քառակուսի կըտրեցէք: իւրաքանչիւրին մէջ կրնաք գնել պանիրախառն ազատքեղ, քաշուած ու խորովուած միս, կամ ծեծուած ընկոյզով խառն խորիսիս, որու մէջ գարչին պէտք է գնել և ծալելով ու վրան հաւկիթ քսելով դրկեցէք փուռը: Ընկոյզովին վրայ պարզ շաքարի օշարակ պէտք է անցընել:

Սու պէօրէի

Բաւականաչափ ալիւրը լաւ մը շաղուեցէք հինգ հաւկիթով, որպէսզի խմորը ամանին չփակի ձեռքերնիդ քիչ մը ձէթով օծեցէք: Պատրաստուած այս խըմորը պզոմիկ գունդեր շինեցէք ու բացէք զանոնք և ամանի մը մէջ աղ-ջուր եռացնելով մէջը ձգեցէք և քանի մը վայրիեան թող եռայ: Յետոյ հանելով լաթով մը չորցուցէք ու ափսէին մէջ 5 հատ իրարու վրայ փռեցէք, վրան պանիրով ազատքեղ լեցնելով 5 հատ ալ անոր վրայ ծածկելով իւղոտեցէք և փուռը դրկեցէք:

Գարմէր բայինով

Քիչ մը պիրայի թթխմորով (մայա) ալիւր շաղուելով ձգեցէք որ ուռի, քացխի. յետոյ բարակ մը բանալով ձէթախառն թայինով օծեցէք ու ծալելով կրկին բացէք կէս սանթիմ հաստութեամբ և ափսէն գնելով վրան հաւկիթ քսեցէք ու տուէք փուռը:

Գարմէր

3 շերեփ ալիւր, 2 դգալ իւղ, աղ և առածին չտփ ջուր լաւ մը շաղուելով պատրաստեցէք խմորը՝ միջակ թանձրութեամբ: 10 վայրիեան յետոյ բարակ մը բացէք, իւղոտեցէք ու ծալեցէք 2 անգամ, ապա քառակուսի ձեւ մը տալով երկու կողմով եփեցէք «սաճ»ի վրայ ու մէջը պանիր դրէք, ոլորեցէք ու կերէք:

Կարկանդակ

Ալիւրը քիչ մը ձէթով ու մոխիր ջուրով շաղուեցէք, 1—2 ժամ ձգեցէք: Յետոյ բարակ մը բացէք մէջը իւղոտելով ծալք ծալք քառակուսի ծալլեցէք և վրան հաւկիթ քսելով փուռը զրկեցէք:

Թայինով պէօրէի

1 ապուրի պնակ ալիւրը գողջ ջուրով շաշուեցէք պիրայի թթխմորով և ձգեցէք որ քացխի: Սոխը 1 շերեփ այրած ձիթախւղին մէջ խորովելէ ետք մէջը դրէք չոր անանուխ, պղպեղ, թահին: Խմորին «փիտէ»ի ձեւ տալով մէջը դրէք միջուկը, գոցեցէք և վրան հաւկիթ քսելով տուէք փուռը:

Բէմկոյով պէօրէի

Ալիւրը իւղով շաղուեցէք, բացէք, մէկ մասը սփսէի մը մէջ դրէք: Ընկոյզ, դարչին, մեխակ, բէք-մէզ իրար խառնելով սփսէին մէջը լեցուցէք, վրան ալ խմորին միւս մասը ծածկելով փուռը զրկեցէք:

Պանիրով փիտէ ձիթախւղով

1 օխտ ալիւր, կէս գաւաթ ֆրանսական ձէթ, 3 հաւկիթ, կէս գաւաթ կարագ, կէս սուրճի դգալ քարպօնաթ լաւ մը շաղուելէ ետք կը ձգէք 2 ժամ: Պանիրին մէջ ալ հաւկիթ կը կոտրէք որքան որ ուզէք: Խմորը ընկոյզի մեծութեամբ բանալով պանիրը մէջը դնելով կը սասպէցէք իւղին մէջ կամ ափսէի մէջ կը շարէք, վրան հաւկիթ քսելով կը զրկէք փուռը:

Պանիրով փիտէ

3 գաւաթ ալիւր, կէս գաւաթ մոխիրի ջուր, 3 հաւկիթ, կէս թէյի դգալ աղ, երեք քառորդ գաւաթ իւղ, 1 ու կէս դգալ պէջինկ բոլորը շաղուեցէք ու բացէք, մէջը լեցուցէք պանիրի, հաւկիթի և ազատքեղի խառնուրդ, վրան ծածկեցէք, ափսէին մէջ շարեցէք ու հաւկիթի գեղնուց քսելով փուռը տուէք:

Ծաղկակաղամբի պէօրէկ

Ծաղկակաղամբը եռացած ջուրին մէջ խաչեցէք
դգալ մը ալիւր և քիչ մը հաց ձգելով մէջը որպէսզի
հոտը տոնէ: Յետոյ ջուրը զաելով ափսէն իւղոտեցէք,
ծաղկակաղամբը ճզմեցէք, վրան մաքարօնիի քռէմ և
քիչ մը իւզ անցընելով զրկեցէք փուռը:

Գետնախնձորի պէօրէկ

Կէս օխա գետնախնձորը խոշեցէք և մեքենայէ
քաշեցէք, հետը խառնեցէք 1 թէյի դգալ կարագով 5
թէյի դգալ ալիւրի խորիսի: Պղտիկ գունտեր շինե-
ցէք, տափակցուցէք և մէջերը դրէք ճզմուած պանիր,
եղերքները իրար բերելով սեղմեցէք և կիսալուսնի ձև
տուէք ու ալիւրը թաթիւելով իւզի մէջ տապկեցէք:

* * * Գետնախնձորը խոշեցէք և մեքենայէն քաշե-
ցէք, հետը շաղուեցէք պանիրի տաշուկ, հաւկիթ, աղ
ու պղպեղ և ազատքեղ ու երկայն երկայն ոլորելով
հաւկիթը թաթիւելով տապկեցէք:

Լուրիայի պէօրէկ

Լուրիան խաչելով մեքենայէն քաշեցէք, նոյնչափ
ալ ալիւր խառնեցէք, աւելցուցէք ազատքեղ, պղպ-
պեղ, աղ, հաւկիթ ու շաղուեցէք. յետոյ ձեռքերնուդ
մէջ տափակցնելով հաւկիթը թաթիւեցէք և ձէթի մէջ
տապկեցէք:

ԹՕՓԻԿ

Բաւականաչափ սոխ բարակ բարակ ջարդեցէք և
աղ-ջուրով խաչելէ ետք պարզուածը դրէք որ ջուրը
իջնէ, ապա թահին, գինձ և պիստակ դրէք: Այս մի-
ջուկն է:

Սիսեռը 12 ժամ թրջեցէք և կեղեւները հանեցէք.
սիսեռին կէսին չափ ալ խաչուած գետնախնձոր խառ-
նելով մեքենայէ քաշեցէք և քիչ մը թահին ու աղ

դնելով շաղուեցէք ու թրջուած պղտիկ լաթերու վր-
րայ տուրսծելով միջուկէն ալ անոնց վրայ դնելով
ծայրերը միացուցէք, կապեցէք և եռացած ջուրին
մէջ եփեցէք: Ուտելու տան տարչին, ձիթափուլ և
լիմոն ըրէք:

ԱՆՈՒՇԵՂԻՆՆԵՐ

Թավուլի կէօֆսի

Հաւը տռանց աղի խաչելով միայն կուրծքին հեր-
մակ միսերը առնելով մազի պէս բզզնտեցէք: Առէք
1 գաւաթ բրինձի ալիւր, գաղջ ջուրով հալեցուցէք,
վրան աւելցուցէք միսը, 1 գաւաթ շաքար, հաւի
ջուր, բաւականաչափ կաթ և վանիլիա, ու մաղմաղ
կրակի վրայ հերիսայի պէս զարկէք, մինջև որ մի-
սերը հալին: Յետոյ պնակներու մէջ պարպեցէք:

Ֆիւնէի թիրիիք

Օթեկ հացը չերակեցէք և կեղեւը հանելով միջուկը
իւղին մէջ կարմրցնելով սանին մէջ շարեցէք ու վը-
րան բալի անուշ լեցուցէք այսպէս քանի մը կարգ ու
վրան միսի ջուր լեցնելով բերանը գոց մէկ երկու-
եփ բերէք: Յետոյ մաղմաղ կրակի վրայ դրէք ջուրը
թող քաշէ:

Խալիծ

50 տրամ կարագին մէկ մասը հալեցնելով գաղջ
վիճակի մէջ վար տացէք, 100 տրամ ալիւր խառնե-
լով խորիսի շինեցէք, բայց ոչ շատ կարմիր, կարա-
գին միւս մասը 100 տրամ շաքարի և 1 ու կէս օխա-
կաթի հետ եփեցէք և քիչ քիչ խորիսիին մէջ խառ-
նեցէք՝ առանց գունտ գունտ ընելու և եփեցէք մինչև
թանձրանալը: Յետոյ իւղուուած և կալէթայի փոշի
ցանուած սանի մը մէջ լեցուցէք և վրան ալ քիչ մը
վարդի ջուր ցանելով կափարիչը ծածկելով փուռը
լողիցէք:



Խաւիծ միսի ջուրով

5 շերեփ ալիւր, 1 ուկէս շերեփ իւղ և աղ, Միսը
լու մը խաշելէ ետք թել թել ըրէք։ Ալիւրը իւղով
խորիսխ շինելով միսին ջուրովք եփեցէք, բզզնտուած
միսն ալ քիչ քիչ մէջը դնելով լաւ մը խառնեցէք,
յետոյ հերիսայի նման զարկէք ու կրկին եփեցէք։
Ջուրը դրուած ատեն կրակէն վար առնելու է։

Ջուազեղ

Օթեկ հացը շերտելով կեղեւը հանեցէք և միջուկը
կաթին մէջ թաթխեցէք լաւ մը։ Ապա զարնուած
հաւկիթի մէջ թաթխելով իւղին մէջ տապկեցէք։

Ուրիշ ամանի մէջ շաքարի օշարտկ պատրաստե-
լով (կարուած) տապտկէն հանուած ձուազեղները մէջը
նետեցէք։ Շաքարը պաղած ըլլալու է։

Կարնապուր

100 տրամ բրինձը ջուրով խաշելէ ետք 1 օխա
կաթով երկու եփ բերելով 150 տրամ շաքար դրէք և
ոչ-զօրաւոր կրակի վրայ լաւ մը եփելէ ետք պնակնե-
րը լիցուցէք։ Կերուած ատեն դարչին պէտք է ցանել։

ՑԱՆԿ

Մսեղեններ	հզ	5	Հանդերձանք	հզ	39
Քեօֆրիններ	»	9	Կառնիթիւններ	»	40
Քեպապներ	»	12	Բիւրեններ	»	42
Ջուկեր	»	16	Տոլմաններ	»	43
Ապուրներ	»	20	Թավաններ	»	47
Բլաֆիններ	»	21	Մաքարօֆիններ	»	48
Օմլերներ	»	23	Էանջարեղեններ	»	51
Մայոնեզներ	»	24	Ընդեղեններ	»	58
Բիլաւներ	»	25	Պիօրէկ, կարկանդակ	»	59
Սոսեր	»	27	Թօփիկ	»	62
Սալամներ	»	33	Անուշելիններ	»	63

Հայաստանի Ազգային գրադարան



NL0431234

23.470